

## ՍԻՕՆ Ա.Մ.Ս.Ա.Գ.Ի.Բ

### ՀԻՆ ՇՐՋԱՆ (1866-1877)

—\*—

Հայ լրագրութեան պատմութեան մէջ Սիօն ամսագիրը իր մասնաւոր տեղը եւ գերը ունի, մանաւանդ կրօնաբարայական մարզին մէջ։ Հայ պատարակականներու անգրանիկներէն չէ ան, իր հրատարակութենէն աւելի քան երեսնամեակ մ'առաջ (1832) Պալսոյ մէջ Լրոյ զիր անունով լրագիր մը կը հրատարակուէր, և մինչև 1866 թուականը բոււական թերթեր հրատարակուած են։ Անդրանիկ հայերէն լրագիրը, սակայն, լրյա տեսած է օտար միջավայրի մէջ, Մատրաս, 1794ին, Ազգարար անունով, Յարութիւն Քն։ Շմաւոնեանի խրմագրութեամբ։ Վենետիկի Միսիթարեան Միաբանութիւնը 1843 ին սկսաւ հրատա-

րակիել իր պաշտօնաթերթը՝ Բազմավիալ, որ անընդհատ մինչև այժմ լոյս կը տեսնէ. ամէնէն երկար կեանք ունեցող թերթն է մեր մէջ։ Կովկասահայութեան մէջ՝ 1846ին սկսած է հրատարակուէլ Կովկաս թերթը, Թիֆլիս, Եւրոպայի մէջ՝ 1855ին, Արևմելք անունով, Բարիկ, Ստեփան Ռակոնեանի խմբագրութեամբ։ Իսկ Եզիպտոսի մէջ՝ հազարիւ 1865ին, Սիօնէն մէկ տարի առաջ՝ Արմաւենի, ի Գոհիրէ, Ա. Մուրատեանի խրմագրութեամբ, որ միայն մէկ տարուան կեանք ունեցած է։

Ազգի մը կամ ժողովուրդի մը մտաւոր յառաջդիմութեան երրեակ ազգակներն են Դպրոց, Տպարան եւ Հրապարակագրութիւն։ Դպրոցը կը դաստիարակէ եւ կը կրթէ մատաղ սերունդը, տպարանը անոր մտաւոր կեանքի արտագրութիւնն է, իսկ հրապարակագրութիւնը ժողովուրդի գարգացման մէծագոյն ազդակն է։ Ատոնց հետ պէտք է դասել նաեւ Մատենագարանը, անոր մտաւոր զանձերուն շտեմարանը, հանրային կրթութեան վայրը։

Մեր մէջ վաղուց անտի քաջ ըմբռնուած է այս ճշմարտութիւնը, և դպրոցներն ու տպարանները իրենց կարեւոր եւ արժանի տեղը գրաւած են հայ ազգային կեանքին մէջ։ Իսկ հրապարակագրութիւնը միայն մի դարու վերջերը սկսած է եւ մթդարու առաջնին կեսին տարածուած։

Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, սակայն, օտար միջավայրի մէջ, մասնաւոր պարագաներու տակ, եւ տարբեր պարտականութեան ու ծառայութեան նույիրուած։ Ս. Երկրի մէջ կոչուած էր պահապան ըլլալ նույիրական սրբավայրերուն, որոնք գրեթէ իր ամբողջ ուժը կը սպառէին ու կը սպառեն մինչև այսօր եւ առիթ չեն տար իրեն լիովին աշխատելու մտաւորական և ուսումնական մարզերուն մէջ։ բայց պէտք է խոսանվանի՝ թէ շատ հինէն սկսեալ արժէքաւոր ձեռագիրներ ընդօրինակուած են այս սրբավայրերու մութ խը-

կութիւն Դրչագիր Օրինակաց վերնադրով կը յիշուին պատարագի մեկնութեան երեք գրչագիր օրինակներ, որոնք են՝ 1<sup>o</sup>. 1177ին Կիլիկիոյ Տաւրոսի Ս. Գէորգ անապատին մէջ գրուածը, և որ միայն ունի ներսէ լամբրոնացիին յիշատակարանը։ 2<sup>o</sup>. 1293 ին գրուած, Եզիպտոս գերի տարուած Ստեփանոս կաթողիկոսի և Լևոնի որդույն Հեթումի թագաւորութեան օրով։ 3<sup>o</sup>. 1317ին ընդորինակուած է Կիպրոսի Մալուսա քաղաքին Կանչյուռ կոչուած վանքի Ս. Աստուածածնի տաճարին մէջ։ Դիւրութեան համար գիրքին վերջը դրուած է գլխաւոր խօսքերուն այրութենական ցանկը։ Տպագրութիւնը գրեթէ վրիպակ չունի, յայտնի է որ մասնաւոր խնամք տարուած է, եւ թուղթն ալ լոււագոյն (\*)։

**ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ**

(\*) Երազրած էինք զբել նաեւ ի մասին նախնի այն հնդինակաց՝ Մատթէսոս Առանցեցի, Վահրամ Վարդապետ, Միսիթար Ակեւուացի, Վարդան Վարդապետ Արեւելցի, որոնց ո՞ւեէ մէկ գրու տապագրուած է Ս. Աթոռոյս տպարանին մէջ, բայց ոյն յօդուածը արդէն երկարած ըլլալով՝ ուրիշ առիթի մը յիտագեցինք անոնց փրայ գրել։ Եր, թի,

ցիկներուն մէջ. եւ վարդապետներ՝ փոքրաւորական զբութեամբ՝ իրենց յաջորդներ հասցուցած են, անոնց սորվեցնելով բաւականաչափ ուսում եւ կրօնական գիտելիքներ:

Ժթ գարու առաջին կէսին, Ս. Յակորի տպարանն ու գպրոցը կը հաստատուին, (Ա. թ. 1833ին, եւ Բ. թ. 1843—5ին), եւ անշուշտ մատենագորանն ալ բաւական ձեռագիր և տպագիր գրքեր ունէր:

Այսօր մտաւորական այդ երեք կեղրոնները քով քովի բարձրացած են Ս. Յակորի շրջանակին մէջ, Սիօնի բարձունքին վրայ. Տպարան, Մատենագորան (Կիւլպէնկեան) եւ Ընծայարան ու Ժառանդաւորաց Վարժարան: Եւ Միաբանութեան մունետիկը Սիօն ամէն ամիս լսելի կ'ընէ իր ճայնը:

\* \* \*

Կանոնաւոր եւ բովանդակալից ամսաթերթ մը հրատակակել զիւրին գործ չէ, մանաւանդ ասկէ աւելի քան 60 տարիներ առաջ: Եսայի՝ երբ 1865ին Երուսաղէմի Պատրիարք ընտրուեցաւ, երիտասարդ տարիքի մէջ, Պոլսոյ Ազգային Վարչութեան խոստում տեւաւ հոգ տանիլ ու սումնական գործին, վերաբանալ զպրոցն ու տպարանը եւ ամսագիր մը հրատարակել: Միաբանութեան մէջ տակաւին ամսաթերթ մը հրատարակելու ձեռնհաս անձեր չգտնելով Տիգրան Սաւալանեանց — որ Յովհաննէս Պատրիարքի կողմէ ետ զըրկուած էր, խնայողութեան պատճառաւ, ու զպրոցը զոցուած էր — գարձեալ Երուսաղէմի կը հրաւիրէ եւ դպրոցի տեսչութիւնն ու թերթին խմբագրութիւնը անոր կը յանձնէ:

Սաւալանեանց զարգացումի տէր ուսուցիչ մըն էր, յաջողութեամբ կը խմբագրէ Սիօնը երկու տարի առանձին, անկէ վերջ Միաբանութեան կը յանձնուի իր պաշտօնաթերթը, եւ 10 տարի եւս կը շարունակուի, որով 12 տարուան կեանք կ'ունենայ Սիօնի հին շրջանը:

Այժմ, ամէն տարի առանձին առանձին նկատի պիտի առնենք: Նախ Սաւալանեանցի խմբագրած երկու տարիները:

«Սիօն» Ա. Ե. Բ. ՏԱՐԻ (1866—1867)

Սիօնի առաջին երկու տարիները, իրեւ սկզբնաւորութիւն, բաւական յաջող են, ժամանակին հետ կ'ընթանայ ան, լեզուն բաւականաչափ մաքուր աշխարհաբար է, թէեւ Սաւալանեանց իր անբուսազէմի Պատմութիւննը գրաբար կը գրէր, եւ շատեր տակաւին գրաբար կը շարադրէին իրենց գրութիւնները:

Տիգրան Հ. Թ. Սաւալանեանց ծնած է իզմիր 1821ին. տեղւոյն Մեսրոպեան վարժարանին մէջ կը ստանայ իր ուսումը, և երիտասարդ տարիքին (18 տարեկան) ուսուցիչ կը կարգուի Երբ, 1847ին Կիրակոս եպիսկոպոս Երուսաղէմի Պատրիարք կ'ընտրուի՝ Սաւալանեանց սիրուն նամակով մը զինքը կը չնորհաւորէ, իրեւ իր հօր բարեկամը. պատրիարքը շտագո՞ն կը մնայ, եւ տեղեկանալով անոր նիւթական դժբախտ վիճակին՝ զինքը Երուսաղէմ կը հրաւիրէ, ճամբու ծախսով զրկելով, և դըպրոցի ուսուցիչ կը կարգէ, եւ յետոյ Տպարանին տեսչութիւնն ալ անոր կը յանձնէ: Յաջորդ պատրիարքը Յովհաննէս (1850ին) զայն իր պաշտօններուն վրայ կը պահէ, պատրիարքարանի քարտուղարի պաշտօնն ալ վստահելով անոր: Սակայն, վիրջէն խընայողութեան համար, դպրոցը կը գոցէ և Սաւալանեանց կը հեռանայ Երուսաղէմէն, մինչեւ որ Եսայի պատրիարք ընտրուելով զայն ետ կը հրաւիրէ: (Յովհաննէս պատրիարք իր միտքը տուած էր շինարարութեան, մեր պատրիարքարանն ու ճեմարանի շէնքը և ուրիշ շէնքեր և գետիններ իրեն կը պարտինք): Սաւալանեանց գրեթէ 20 տարի կ'աշխատի Ս. Յակորի մէջ, զըպրոցական եւ մտաւորական գործին մէջ եւ Սիօնը կը խմբագրէ: Թէեւ ան բարձրագոյն ուսում չէր ստացած, սակայն իր ուշլմութեամբն ու ինքնաշխատութեամբ՝ հմտութիւն ու զարգացում ամբարած էր, քաջ Քրիստոնէն զիտէր, եւ ժամանակին օգտակար եղած է Ս. Աթոռին: Իր յիշատակը միշտ զովեստով կը յիշուի Ս. Յակորի Միաբանութեան մէջ:

### 1. ՈՒՂՂՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՆԿԱՐԱԴԻՐԸ

Սիօնը կը սկսի 1866 Յունուարին, 16 երկունակ միջակ էջերով (17×24 սմ.)

թուղթն ու տպագրութիւնը բաւական մաքուր են, Ա. տարուան թուղթը քիչ մը հաստ է, խոկ Բ. տարուանը՝ աւելի բարակ:

Թերթի սկիզբը գրուած է Սիօն ամսագիր, Ազգային, Բանասիրական, Գիտական եւ Քաղաքական, սակայն ամէն թիւի ճակտին վրայ առաջն երեքը միայն գրուած են: Բ. տարիին սկսեալ թերթին ճակտութը կը զարգարէ Ս. Յակոբի պատկերը, որ սակայն համագրութիւն մըն է, ետեւ կ'երեւի Արիսողոմի գերեզմանը, Սողոմոնի Տաճարը, Դաւթի Յերդը եւն: Առաջն թիւին առջն զրուած է չնորհակալութեան զիր մը, Երուսաղէմի կառավագրիչ իշղայի իզզէթ փաշային ուղղուած, որուն միջնորդութեամբ ստացուած է հրատարակութեան արտօնագիրը: Անկէ յետոյ 4 էջնոց «Յայտարարութիւն» մը զետեղուած է, բացատրելու համար թերթին ուղղութիւնն ու նպատակը, որ հետեւեալ բառերով կը սկսի. «Հասաւ մեզ ուրեմն այն երջանիկ օրը, կամ լաւ ևս է ըսել բարեպատեհ առիթը, յորում ամենայն վստահութեամբ կ'ընծայեցընեմք զմեզ ուսումնական հանդիսարանին մէջ, ուրտեղ փափաքելի էր մեզ կանուխ ժամանակաւ երեխի, եւ ազգասիրաց իրաւացի իզն ու փափաքը լեցընել». և կը հարցնէ թէ «ունէինք արդիօք այս պարտաւորութիւնս կատարելու շարժառիթ մի, և ի՞նչ էր այն որ ցարդ արգել եղե մեզ զայն ի գործ զնելու: Երկրորդս յայտնի է, որոց ուշն ի գլուխոն է, առաջինին վրայ միայն կ'ուղեմք հոսխուի, յորում և զմեր նպատակը յայտնելու: Եւ կ'ըսէ թէ ամէն գործ պատճառէ մը կը ծնի, թէ թերթերու հրատարակութեան պատճառն է ազատութիւն խորհելու եւ խօսելու: Եւ կը հարցնէ թէ «Կա՞րկ է որ մեր Սիօնի նշաններն ևս ասոնք ըլլան, և թէ մեր ներկայ խմբագրութիւնս ևս պատճառ կանոնք ընելու ըլլանք իրաւունք կ'ունենա՞մք արդեօք», ու պատասխաննելէ առաջ՝ կը քննէ խորհելու և խօսելու ազատութիւնը, և կ'եղբակացնէ թէ՝ մենք ալ կը վայելինք և կը դաւանինք մտքի ազատութիւնը, ինչպէս ամէն բանական սեղծուած, սակայն չենք ուղեր բնաւ մեր խըմբագրութեան նշան ընել նաև խօսելու ազատութիւնը, քանի որ կ'ըսէ, «մարդիկ տառիկ կը գեղձանին չարաչար գործածու-

թեամբ, և այնչափ բարոյական աշխարհիս խանգարման պատճառ կը լինին»:

Վերջին մասը անհրաժեշտ կը նկատեմ բառական մէջբերել. — «ՍԻԾՆը իւր ընդունած օրինաց համեմատ և իրեւ ազրիւր՝ յորմէ ամենայն օրէնք կ'ելանեն, սիրոյ և խաղաղութեան դրօշակաւ կ'ընծայէ զինքը ընդհանուր Ազգին. կը փութայ անոր բազմամեայ ակնկալութիւնները ըստ կարի լեցընել ներկայիս մէջ, ապագային թողլով կատարելութիւնը. ինքն ալ փոխարէն կը յուսայ ընդունել քաղցր և ուրախական ժպիտ մի իրեն զէմ, որ պիտի ըլլայ մի միայն յորդոր և քաջալեր իւր յարատեւութեան մէջ. միանգամայն և ներողամութիւն մի իւր սիրելի Ազգին կողմանէ բոլոր ա'յն թերութեանց, որ անբաժան յարակիցք են որ և է նոր հաստատութեան մի:

Անկէ Սիօնի մէջ պարունակելիք նիւթին գալով, այսչափ կ'ըսեմք թէ, բացի ապօրինաւոր վիճաբանութիւններէ ու նախայարձակ բանակուութենէ, որոնցմէ իսպառ պիտի զգուշանայ, պիտի խօսի անխիր ամեն եեսակ նիւրերու վրայ, որ քիրիչ են եւ ք զուարնալի: Ասոնցմէ ի զատ բարեխնամք Տէրութիւնը մեծագոյն վստահութեամբ արտօնութիւն կը չնորհէ մեզ քաղաքական լուրեր ևս հաղորդել մեր ընթերցողաց. այսու ամենայնիւ առ այժմ չպիտի արտօրամք սոյն նիւթիս վրայ խօսելու, թողլով ուրիշ յարմար ժամանակին, և անոր տեղ աւելի յարմար ու օգտակար համարեցինք տեղական լուրեր հոգորդել ֆամանակագրութիւն վերնագրով, որոնք աւելի պիտանի ու հետաքրքրական կրնան ըլլալ»:

Ինչպէս կը տեսնուի վերի Յայտարարութենէն, որոշ ուղղութիւն մը և նպատակ մը չէ ընտրուած, այլ «պիտի խօսի անխութիր ամէն տեսակ նիւթերու վրայ»: Ճակատը զրուած վերտառութիւններէն՝ Ազգայինը ընդհանուր մակդիր մըն է, անշուշտ ազգային պիտի ըլլայ. ամէն հայթերթ ազգային է, վասնզի ազգին համար, և անոր մտսին կը հրատարակուի: Բանասիրականը իր մասնաւոր տեղը ունի. Գրագիտական ըսելով եթէ Քրականութիւն ըսել կ'ուզէ, ճիշդ չէ, որովհետեւ գրականութիւն չկայ հոն, այլ անոր և կամ զրական դէմքերու մասին ուսումնասիրութիւններ,

զոր օր. Ա. Տարուան թիւերուն մէջ այդ գլուխին տակ կը կարգանք. «Եսայի վրա. Նշեցի» (Էջ 6, 26), և փերեմ Կաթողիկոս Սուեւոյ (65) մտախ ուսումնասիրութիւններ:

Իսկ Կրօնական պիտակը թէւ չէ դըրուած ճակախն վրայ, սակայն, կրօնական քանի մը յօդուածներ կան «Հոգւոյ անմահութեան մասին» (48, 81), և Ա. Տարուան վերջին թիւին «Ազգաբարութեան» մէջ կ'ըսուի՝ թէ աւելի զարկ պիտի տանք Կրօնականին, վասնզի կրօնական Միաբանութեան մը պաշտօնաթերթը անշուշտ առաջին և ամենակարևոր տեղը անոր պիտի նուիրէ:

Ուրեմն «Սիօն»ը Կրօնական, Բարոյական և Բանափրական նկարագիր ունի, ինչպէս կը տեսնուի հետեւեալ Ազգարութիւնէն. «Սիօն Հանդէսիս առաջին միամեայ շրջանը լրանալուն՝ կը փութամք մեր խորին չնորհակալութիւնը մատուցանել բարեսէր և բարեպաշտ բաժանորդաց, փոխարէն իրենց համակրութեանը, զոր ցոյց տուին մեզ մեր ակնկալութենէն աւելի:

«Սիօն՝ իրեն նորածին թերթ, որ Հ կրնոր երբէք ազատ լինել թերութիւններէ, եթէ չկրցաւ ըստ ամենայն մասին գոհ ընել զիրենք, այսու ամենայնիւ վստահ լինելով որ իրենց համակրութիւնը պիտի շարունակեն ապագային մէջն ալ ցոյց տալու, պիտի աշխատի երկրորդ շրջանին մէջ աւելի ընդարձակել իւր նիւթոց սահմանը. պահելով միշտ նոյն սկզբունքը, որոյ ծագումն է աւետարանի վարդապետութենէն և անոր սորվեցուցած բարոյականէն: Թողլով ազատ ասպարէզ մեր սկզբունքին ուժը չիմացողներուն առջն, մենք երկիւղածութեամբ յարգելով սուրբ առաքելոյն խօսքը, պիտի աշխատիմք դարձեալ իրեն կրօնական թերթ՝ «Մի՛ ինչ առաւել խորհել քարժանն խորհելոց, այլ խորհել ի զգաստանալ» (Հռովմ. ԺԲ. 3) . . .

«Երկրորդ շրջանս առանց զիսաւոր փոփոխութիւն առ այժմ ընդունելոյ, պիտի շարունակէ ազգային տեղեկութիւններ հազորդել որոյ մէջ կը պարունակի մասնաւորափէ և նշխարք Ազգային Պատմութեան» ըսուած մասը:

«Նաեւ Գրագիտական մասը, որով պիտի հրատարակեմք ուսումնականաց հա-

մար անծանօթ հեղինակաց վարք և աշխատութիւնները . . . :

ԱԱսոնցմէ ի զատ առաւելագոյն փոյք պիտի տարուի կրօնական յօդուածները աւելցրնել, և ի մասնաւորի պիտի հրատարակեմք Մաղրեպացի Բապալի հրէի մը զարձն ու անոր ընտիր աշխատասիրութիւնը, զոր գրած է յապացոյց Քրիստոսի ճշմարիտ որդի Աստուծոյ ըլլալուն, որով քրիստոնեայ աստուածաբաններն իսկ զարմացուցած է . . . :

«1867 տարւոյ ամսաթերթերը իւրաքանչիւր ամսոյն վերջերը պիտի հրատարակուին: . . . »

Խմբագրական չունի, այլ ուղղակի յօդուածները կը սկսին, եթէ պաշտօնական յայտարարութիւն մը և կամ ազգարարութիւն մը չունի, ինչ որ գովելի է, վասնզի, ա'յն թերթերը որոնք միշտ խըմբագրականով մը կը սկսին՝ շատ անգամ անկարեսոր խնդիրներով կը զրադեցնեն իւրենց ընթերցողները, մեծատառ վերնագիրներով եւ ճռումաբանութեամբ զրաւելով թերթին ամենէն կարեսը մասը, առաջին էջերը:

Սիօն (\*) կը կոչուի մերթ Ամսաւեցր

(\*) Սիօն անունը միշտ Օով գրուած է թերթին վրայ, առողջ համար մենք ուղեցինք ուղղագրութիւնը զանել, քանի որ իր անունն է, սակայն, պէտք է դիտել թէ նիշդ չէ այդ ուղղագրութիւնը. անիկա ժողովրդային արտասանութեան եւ կամ զբացրական սիսան է, թէև 1874 տարւուն 4 բաշտիւն մէջ (Էջ 90) խմբագրութիւնը կը պաշտպանէ զայն շամուրձեան Տերոյենց պատուելիին դէմ, և քանի մը պէտի կայութիւններ մէջ կը բերէ խորենացին և թագաւորաց գիրքերէն, ցուցնելու համար՝ թէ քերականական օրէնք մը չկայ այդ մասին, և թէ մեր նախնիք օտար և զուտ հանդեպ առնուած այսօրինակ բառերը երբ օով չեն զրած, ովով գրած են, զոր որ. Սիօն, Սիմօն, Հաօմ (Բ. Թագ. Ե. 7, Դ. Թագ. Բ. 1 և այլն): Սակայն մատնանշուած տեղերը եթէ նայիք՝ պիտի տեսնէք որ օով և կամ պարզ ոով գրուած են (Սիօն, կամ Սիովն) և բնաւ՛ օով, վասնզի նախ և առաջ նախնիք օ չունէին, այլ աւ. երկրորդ և ամենակարեալը՝ Սիօն յունարէն գրուած է օւկեղալ (ա), որ իր համազօրը չունի ուրիշ լեզուներու մէջ, և մեր նախնիք միշտ ովով տառաղարձած են զայն, յատուկ թէ հասարակ անուններու մէջ, զոր որ. Հօածրէ (Հերովդէն), Հերէշ (Երգէովն) և այլն: Սիօն անունը եւրոպացիները օով կը գրեն, որ համազօր է մեր սին. Գրանսերէն Տիոն, անդղ, Զիոն,

(Դ. Տարի, էջ 109), մերթ Ամսարեցր (Ե. 108) և երեմն Օրոպիր (Դ. 141). իսկ ճառկատին վրայ միշտ պիտակուած է Ամսազիր:

## Հ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Տարուան նիւթերու ցանկը 12 գլուխաներու բաժնուած է. Ազգային, Ալեւալլի, Առակի, Բանասիրականի, Բանաստեղծականի, Բարոյականի, Գիտականի, Գրագիտականի, Ժամանակագրականի, Կրօնականի, Պատմականի և Ռևումնականի: Իսկ Բ. Տարուան ցանկին մէջէն զեղչուած են Առակի և Ռևումնականի: Արգարեւ թերթին ուղղութիւնը որոշ չէ, և ամէն նիւթի մասին զըրած է, ինչպէս ըսուած է սկիզբի «Յայտաբարութեան» մէջ, սոկայն, աւելի բանասիրական, բարոյական, կրօնական և պատմական նիւթերու մասին կը խօսի:

Սաւալանեանց Ազգային զլիսուն տակ դրած է Ազգային-պատմական, ուսումնական-զպրցական, «Եշխարք Ազգային Պատմութեան», եկեղեցական, երաժշտական, ուղենորական, Ս. Տեղեաց խնդիր, և ուրիշ նիւթեր.

Կ'ուզեմ Ա. թիւը հոս ոռանձինն ներկայացնել. — առաջին յօդուածը բանասիրական է, ժամանակի մասին, անկէ յիտոյ զետեղուած է ազդաբարութիւն մը և ժառանգաւորաց վարժարանին աշակերտ ընդունելու պայմանները. յիտոյ՝ Գրագիտական զլիսուն տակ կը խօսի եսայի վրդ. Ենցիի մասին. ապա Ազատ Բարոյականութեան մասին, զոր ցանկին մէջ Բանասիրական զլիսուն տակ դրած է. որմէ վերջ ժամանակագրականք, ուր կը յիշէ Երուսաղէմի նշանաւոր հայ ուխտաւորներն ու այցելուները, և լուրեր կը հազորդէ: «Մեսիայի Գրեգաստոնը» յօդուածը լուրերէն վերջ դրուած է, փոխանակ անկէ առաջ զետեղուելու: Եւ ամենէն վերջը՝ հետաքըրքական լուր մը՝ թէ Գերմանացի զիտուն մը համբած է մարդուս զլիսուն մազերը և գտած է 436, 561 մազ:

Յաջորդ թիւն ալ զրեթէ նոյնպէս է, Ազատ Բարոյականութիւն եւ Եսայի վրդ. Ենցի կը շարունակուին, և իրեւ նոր յօդուած, սկիզբը բանասիրական մը զրուած է «Ալիքներու կամացը ձգուած նաւը»:

Այս յօդուածները ամէնքն ալ անստու-

րոգիր են, զամնզի Սաւալանեանց առանձինն կը խմբազրէք «Միօնի» առաջին երկու տարիները և հազիւ քանի մը աշակերտի և ուրիշներու ստորագրութիւնները կը տեսնենք: Իսկ Սաւալանեանցի անունը միայն Ազրի մը տակը զրուած է (Բ. Տարի էջ 120):

Ա. տարուան Դրդ թիւէն սկսեալ մինչև տարիուան վերջը «Միօն» կը հրատարակէ իր բաժանորդներու անունները որոնք նախ 200, ապա մինչեւ 400ի կը համին, ինչ որ բաւական թիւ մըն է:

Այժմ առանձին առանձին խօսինք նիւթերու գլուխներու մասին և թուենք կարենորները, որչափ կարելի է համառօտ:

Ա. Բանասիրական. — Ինչպէս տեսնըւեցաւ առաջին երկու թիւերէն, այս ճիւղին բաւական շատ տեղ տրուած է, Սաւալանեանցի միտումը աւելի պատմական, ուսումնական, և ազգային բանասիրական է, թէեւ ցանկին մէջ մեծ բան մը չենք տեսներ այդ զլիսուն տակ: Ա. տարուան վերոյիշեալ յօդուածներէն զատ — որոնք երկար են — կայ նաև «Յառաջդիմութեան Սոհմանը» անունով յօդուած մը (89), իսկ Բ. տարին, «Մեխեալք» (202), և «Վան Տաէլի Անուրչքը» (85):

Բ. Գրագիտական. — Այս զլուխը, ինչպէս ըսինք, զրականութիւն չի բովանդակեր, այլ զրական դէմքերու մասին ուսումնատիրութիւն և ձեռագիրներու հրատարակութիւն, ինչ որ շատ աւելի կարեւոր է, և զբախտաբար Միօն շատ քիչ օգտուած է անոնցմէ, կը հրատարակէ եփրեմ կաթողիկոսի (Սոյոյ) Յովհաննու Մեկնութեան Յառաջաբանը (Ա. 65), Անանիս Շիրակացիի «Հարցմունք թուարանականք»ը (78, 94 ևայլն), զոր ուսումնական բաժնին մէջ զրած է, Եղթայակրի «Աւղեղբրութիւն»ը (123), տաղ մը, որ Ե. Շնորհակին կը վերագրուի (Բ. 14), ուրիշ մը երկտողեան (Բ. 10) և «Գովեստ յԱմենասուրբ Կոյսն Աստուածածին» (Բ. 45):

Գ. Կրօնական. — Ա. տարուան թիւերուն մէջ շատ քիչ կրօնական յօդուած կայ. «Անզիլիկան եւ Ռուս Եկեղեցիներու միութեան խնդիրը» (52), «Հոգեսոր իշխունութեան արզի վիճակը» (172), և «Հոգւոյ անմահութիւն» (49): Սակայն Բ. տարուան ընթացքին Միօն կը հրատարակէ Սաւ-

մուէլ Ռարբիի գիրքին հայերէն թարդմանութիւնը (9 թիւերով), բացի վերջին 3 զլուխներէն։ Սամուէլ հրեայ ռարբի մընէր ԺԱ. գարուն, որ ուրիշ ռարբի մը կը զրէ թէ Յիսուս հրէից խոստացեալ Մեսախն էր, և Ա. Գրբի (Հ. Կ.) մարգարէներու փաստերով կ'ապացուցանէ։ Այս գիրքը երեք դար կորսուած կը մնայ, և ԺԴ գարուն վերստին կը գտնուի. անմիջապէս լատիներէնի և յունարէնի կը թարգմանութիւնը կը կատարուի 1774-ին Տիր. Մելքիսեդեկի ձեռքով, Սիօնի մէջ հրատարակուած տառին (1867) առանձին գիրքով ալ լոյս կը տեսնէ Ա. Աթոռակա տպարանէն, «Գործք Ռոկեղինիկ Սամուէլ Ռարբի Հրէի» անունով պատիկ գրքոյկ մը, փոքրադիր 158 էջ։

Իսկ եկեղեցա-պատմական նիւթերը Ազգային զլիսուն տակ դրուած են. զօր օր. «Դաւանութիւն հայոց եկեղեցւոյ» (69 և 110).—1828ին հայ եւ կաթոլիկ հայոց վէճի առթիւ շարադրուած Հաւատամիլը։ «Հոգեւոր եւ մարմնաւոր իշխանութեանց պարտաւորութիւնք եւ իրարու հետ ունեցած սերտ յարաբերութիւնք» (157, 173), և. Ծնորհալի (Բ. 13) եւն։

Դ. Բարյային։—Այս զլիսուն տակ հըրատարակուած է «Առաքինի և քաղաքակիրթ պատմանի», (Ա. 164, և Բ. տարիի . . . , որ հազիւ 1869ին աւարտուած է. ընդօրինակողն է կամ Բազմավէպէն համոռոտողը՝ Յովհ. Ա. Քիւրքճեանով, Հալէպէն։ Եւ բաւական թիւերու ետեւ բարյական առածներ ու առակներ զետեղուած են։

Ե. Պատմական։—Պատմական ամէնէն կարեւոր յօդուածները (Նշխարք ազգային պատմութեան) անուան տակ գրուածներն են (145, 167. Բ. 5. 106, 114), որոնք սակայն Ազգային զլիսուն տակ նշանակուած են։

Սաւալանեանցէն — որ քաջատեղեակէր Երուսաղէմի պատմութեան, և զոր երկու ստուար հատորներու մէջ ամփոփած է գրաբար — սիրուն աշխարհաբարի վերածուած Մեսրոպ Եպիսկոպոս Նշանեանի կողմէ — կը սպասուէր որ Երուսաղէմի պատմութեան մասին աւելի բան գրէր թերթին մէջ։ Իրեւ պատմական յօդուած յիշուած են «Հնդկաստանի ճերմոկ փիղը — փլղապաշտութիւն» (73, 86), և ի միջի այլոց

թը. Շղթայակիրի ուղեւորութիւնը յերուսաղէմէ ի կ. Պոլիս, գրաբար, (122 եւն): Բ. տարուան ցանկին մէջ միայն «Յովհաննէս Հուսը» դրուած է (161) իրրեւ պատմական յօդուած։

Զ. Գիտական։—Ա. տարուան թիւերուն մէջ բաւական գիտական յօդուածներ կան, զօր օր. «Երկրիս չափը» (60), «Աստեղագիտութիւն» Փրանսերէն բնոգրով եւ հայերէն թարգմանութեամբ (103). նոր վառօթ, պատմ. մոմի, եւն։ Իսկ Բ. տարին այդ գլուխը յապաւուած է։

Է. Բանաստեղծական։—Ա. տարին միայն երկու քերթուած զրուած է Սիօնի մէջ. առաջինը՝ անանուն հեղինակի մը զրչէն եւ լած՝ «Տեսիլ կուսի միոյ վանեցւոյ ի ժամ մահուան իւրոյ» վերնագրով (46), որ 11 տողեան 3 տուներէ կը բաղկանայ, և մօր ու գատեր միջեւ սրտառուչ պատիկ տրամախօսութիւն մըն է։ Իսկ Բ. Ա. Խրիմեան Հայրիկի աշակերտներէն եւ Վարագայ ուխտէն Եղիշէ վարդապետը զրած է Երուսաղէմի մասին, ուխտի եկած ատեն։ Անզձ ոգուոյ առ Սուրբ Սաղիմա վերտառութեամբ (140): Որով երկուքն ալ դուրսէն են եւ զրաբար, ինչպէս նաև յաջորդ տարիներու ոտանաւորները, կարծես տակաւին, այն ատեն, ոտանաւորի լեզուն զրաբարը կը սեպուէր, թէեւ արձակները աշխարհաբար կը շարագրեն, սակայն քերթուածները դասական հայերէնով կը յօրինեն։ Անշուշտ երկու ոտանաւորով — որոնք սակայն, բաւական յաջորդ և սիրուն են — կարելի չէ ըսել թէ բանաստեղծական բաժին ունի Ա. տարուան Սիօնը։

Բ. տարին սակայն, 7—8 բանաստեղծական կտորներ կը տեսնուին Սիօնի էջերուն վրայ, որոնցմէ ոմանք արուեստով եւ ներշնչումով գրուած են, թէեւ տմէնքն ալ նոր արտադրութիւններ չեն, այլ ոմանք հին ձեռագիրներէ եւ տաղերէ առնուած, զոր օր. «Գովիեստ յամեննասուրբ Կոյսն Առտուածածին» (45), որ Գրիգոր Նարեկացիի հոգեցունչ գրիշը կը մատնէ, թէեւ անանուն է։ «Տաղ Ներսիսի հայրապետի, ի կոստանդնէ Սսեցւոյ Մրիկ կոչեցելոյ»։ Իսկ «Բողոք Ֆրկանն կոչեցեալ բանաստեղծի՝ ընդգէմ բախտին» (200), որ Ազգային բաժնին մէջ զրուած է, հետաքրքրական է եւ միակը որ ուամկօրէն զրուած է։ Գէորգ Դ.

կաթողիկոսի զահակալութեան առթիւ ուտանաւոր մը զրած է ժառանգաւորներէն մին, Ալեքսան Սրապեան Կէյվէցի (կիւրեղ վրդ. ապա եպս.): Երկու ոտանաւոր ու կ. Յ. Յ. Ե. (Կարապետ Յ. Եազընեան) ստորագրութեամբ. «Մաղթանք» և «Պանդուխտ մենաւոր ի զիշեր ամպամած», որոնք աւելի տաղաչափեալ ոտանաւորներ են:

Ը. Ռւսուննական - Դպրոցական. — Այս գլուխին տակ մասնաւորաբար ժառանգաւորաց Վարժարանի մասին խօսուած է, աշակերտութեան քննութեանց, հանդէսներու, եւ անոնց խօսած ճառերը տպուած են: ԱՄ. Աթոռոյս ժառանգաւորաց և նախկին զպրոցի աշակերտաց աշրեկան քննութիւնը ըստ սովորութեան՝ Սրբոց Վարդանաց տօնին նախընթաց չարթուն կ'ըլլայ», (Փետրուար - Ա. 30), եւ ամափերջի հանդէսը Վարդանաց յիշատակին նուիրուած կ'ըլլար, որուն ներկայ կ'ըլլային ոչ միայն պատրիարք սրբազանը ու ամբողջ Միարանութիւնը, այլ նաև Երուսաղէմի թուրք կառավարիչը եւ հիւպատուներէն ոմանք, եւ ազգայիններ: Ամէն տարի Սիօն լոյն տեղ կը տրամադրէ զպրոցի քննութիւններուն եւ հանդէսներուն. կը հրատարակէ խօսուած ճառերէն մէկ երկուքը, եւ քննութեան եւ տարեկան աշխատութեանց արդիւնքը նիշերու ցուցակով մը կը տպէ: Աշակերտութեան թիւը Ա. տարին 22 է, իսկ Բ. տարին 30ի կը բարձրանայ: Դպրոցը բաւական յաջող շրջանի մը մէջ էք. աւելի քան քսան տարի անցած էք բացումէն ի վեր (1843ին բացուած ի Անձմէ), եւ 1845ին Երուսաղէմ փոխադրուած, Զաքարիա պատրիարքի օրով): Յաջորդ տարիներուն մինչեւ 40ի կը հասնի աշակերտներու թիւը: 1866ին 9 սարկաւագ, 2 ուրարակիր, 4 զպիր եւ 7 ժառանգաւոր աշակերտ ունի նոր զպրոցը:

Սաւալաննեանց նոր զարկ տուած էր զպրոցին, որ Ա. Աթոռի սիրասուն բուրաստանն է եղած միշտ, ուստի իրաւունք ունի Սիօն, անոնցմով աւելի զբաղելու: Ա. տարսուն Մարտի (Գ.) թիւին զրեթէ ամբողջութիւնը գրուած է զպրոցը: Յաջորդ տարսուն քննութեանց ցանկին մէջ քննիչները նշանակուած են, որոնց գլուխն է Եսայի պատրիարքը, յիտոյ կուգան լուսարար(ապետ) Կարապետ եպս., Խորէն

վրդ. Միսիմարեան, Եսայի վրդ. Ղեոնդեանց, և Խորէն վրդ. Շահնազարեան:

Աշակերտներու ճառերը առանձինն զրգոյն ալ տպուած են: Ժամանակին ոճով զրուած՝ ընդհանրապէս կրկնութիւններ են և քիչ մը տափակ, թէն բաւական յաջող հայերէնով մը չարտգրուած. — Անուատական զեղածիծաղ արփին, որ մեր նախնեաց զիւցաղնական ոգւոյն յիշատակներու աւետեօք կ'ողջունէ զմեզ...» ևայլն: Բ. տարուան ճառերէն միոյն մէկ հատը կ'որոշէ տափել Սիօնին մէջ՝ Ռւսումնական Խորհուրդը: Իսկ Ա. Գայլիանեանց ազգկանց անութեանց հանդէսը տեղի կ'ունենայ Ա. Գայլիանէի տօնին օրը: Յունիսին ալ քննութիւնն նշանակուած է:

Ռւսումնական զիւսուն տակ զրուած է միայն Ա. Շիրակացիի «Հարցմունք թւրաբանականքը», զոր յիշեցինք ձեռադիրներու կարգին:

Թ. Այլաւայի. — Ազգային զիւսուն տակ զրուած բաւական կարեւոր յօդուածներ կան՝ որոնք պատմական արժէք ունին, նիւթերու տրոհումը որոշ չէ եղած: Կ'արմէ որ անոնցմէ սմանք յիշենք: «Նշարք ազգային պատմութեան» վերնազրով 5 յօդուածներն զրած է Սաւալաննեանց: «Ակիզբն բնակութեան Հայոց ի Թէքիրտաղ» (Ա. 145-167). «Ոզբազանձ իշխանաց հայոց», (Բ. 5): «Մահտեսի Ամիրազի Բաղիշեցի» (Բ. 106) ևայլն:

Իրեւ Ա. Տեղեաց կարեւոր խնդիր, 1866 ին տեղի ունեցած է Լատինաց ոսնաձգութիւնը Սիօնի մեր ազգային գերեզմանական մէջ (62, 96), որմէ կ'ուղէին մասմը իրենցինին միացնել: Յատակազիծը զրուած է (Ա. տարին բնաւ պատկեր չկայ): Եւ 1867 ին Ա. Յակոբի սեպհականութեան խնդիր կը յարուցանեն լատինները (որումասին 1871 ին երկար դատավարութիւն տեղի կ'ունենայ, ինչպէս պիտի տեսնենք). Երուսաղէմի Գաղղիոց թղթատան տեսուչը Գարելո Կուրբանիի ուսումնասիրութիւնը կը հրատարակէ ֆրանսերէն բնագրով և հայերէն թարգմանութեամբը՝ 4 թիւերով, որուն եղբակացութիւնն է՝ թէ Ա. Յակոբ հայոց սեպհականութիւնն էր 1318 էն առաջ. ինչպէս զիտել կուտայ Սաւալաննեանց, եթէ հայերէն զիտնար՝ պէտք պիտի

չունենար ատոր, վասնզի այդ թուականէն շատ առաջ հայեր պատմական վաւերպրեր ունին հայկական սեպհականութեան մասին:

Պէտք է յիշել նաև «ազգային երաժշտութեան» մասին եղիս Տնտեսականի յօդուածաշարքը (Բ. 98, 107 ևայլն). և իսահակ եպոնի ու Տիմոթէոս վրդի ուղերութիւնը ի Հապէլուտան, և անոնց թղթակցութիւնները, որ գրեթէ Բ. տարուան ամէն թիւի մէջ կայ: Եւ յետոյ, զիրքով ալ տպուած է՝ հայերէն և ֆրանսէրէն թարգմանութեամբ: Եսայի պատրիարքի նամակները՝ ուղղուած Եթովպիոյ թագաւորին՝ ֆրանսէրէն ալ դրուած է:

\* \* \*

Կարծեմ կարելի եղաւ համառօտ գաղափար մը կազմել Սաւալանեանցի խըմբագրած Սիօնի 2 տարուան բովանդակութեան մասին: Թէև ինքը առանձինն խըմբագրած է զայն, և սակայն, քանի մը ստորագրութիւններ և աշակերտներու առուններ ևս կ'երևին Սիօնի էջերուն վրայ: Բայց պէտք է ըսել՝ թէ յօդուածները ամէնքն ալ ինքնազիր չեն, այլ ոմանք թարգմանութիւն, և ուրիշներ ձեռազիր, և արգէն մէծ ծաւալ մըն ալ չունէր Սիօն, 16 միջակ էջեր:

Անհրաժեշտ կը նկատեմ Սաւալանեանցի կարծիքը հոս մէջ բերել՝ իր խըմբագրած թերթի մասին: «Եսայի (պատրիարք.) գալրանոցը կամ ճեմարանը կարգի դնելէ և ապարանին գործաւորներն ու աշխատութիւնները շատցնելէ ետք, փափաքելով պսակել ազգին ակնկալութիւնը, առաջին անգամ ըլլալով ձեռնարկեց ամսաթերթի մը հրատարակութեան ու անոր խմբագրութիւնը յանձնեց գարձեալ իր քարտուղարին: Վերջինս այս բեռն ալ վրան առաւ, ու յանուն Միաբանութեան աշխատելով՝ փառաւորեց անոր պատիւը ազգին առջև: Ամբողջ երկու տարի (1866 և 1867) խմբագրեց ան Սիօնը — այս էր այդ գրական(?) հանդէսին անունը —, ու ապա յանձնեց Միաբանութեան, որուն մէջ հասած էին արգէն զայն վարելու կարող անձեր: Բայց խոհմամ ձեռքերու չյանձնուեցաւ գմբախտարար խմբագրութիւնը

թերթին, որ փոխանակ Ս. Աթոռին պատիւը բարձրացնելու՝ անլուր անարգանքներու և անմարսելի թշնամանքներու նշաւակ ըրաւ անոր գահակալը, ու մեծ վիճ մը բացաւ Ս. Աթոռին ու Եգիպտոսի թեմին միջն, բարյոյական և նիւթական վասանէր հասցնելով Միաբանութեան: Ոչ միայն այսքան՝ այլ նաև գժտութիւն ու հակառակութիւն ձգեց էջմիածնի ու Երուսաղէմի աթոռներուն միջն: Այս ամէնուն վասանէր գործիք մը եղաւ Սիօն, հակառակ իր նշանակութեան և սկզբունքին, որ էր խաղաղութեան հրեշտակ ըլլալ ազգին մէջ, շամարան ըլլալ կարեսոր գիտելիքներու, ինչպէս նաև՝ կրթարան բարուց և վարդապետ բարյոյականութեան (Պատմ. Երուսաղէմի Բ. հատոր, էջ 1139):

Պէտք է խոստովանիլ, սակայն, թէ Սաւալանեանց անաչառ չէ իր գատառտանին մէջ՝ իրմէ վերջ եկող խմբագրիներն ու Սիօնը մեղաղբելու փութեստութեամբը, ճիշդ է որ Սիօն վլճաբանութեան բռնուած է Եգիպտոսի Աթոռապատկան կալուածներու խնդրոյն համար, ուրիշ թերթերու էնտ, որոնք շատ աւելի անզուսպ և անիրուա էին, և էջմիածնի մասին բաներ մը գրած է, սակայն, աներկրայ կարելի է ըսել՝ թէ յաջորդ տարիները աւելի լեցունկ է Սիօնը կրօնական և բարյոյական յօդուածներով. ծաւալն ալ ընդարձակած է (24 էջի) քան Ա. և Բ. տարիները: Սաւալանեանցի սրտից աւրել Գորեկին Մուրատեանցի (Մելքիսեդէկ վրդ.) իրմէ գերազասուելն էր, որուն յանձնուած էր ժառանգաւորաց վարժարանի ուսուցչութիւնն ու Սմազիրի խմբագրութիւնը, և որ զարգացած երիտասարդ մըն էր, և բնական է որ Սաւալանեանցի ուղղութեանը չհետեւէր: Ահա՛ թէ ի՞նչ կը գրէ Մ. Արքեպսկ. Օրմանեան՝ այս մասին իր Ազգապատումի վերջին հատորին մէջ. «Սիօնը նմանօրինակ հանդեսներէն աւելի բարձր բան մը չէ եղած, և որ եւսն է յայտնի չէ թէ ո՞ր ըլլանակի և ո՞ր գասակարգի ստհմանուած է, զի իմաստասիրական և կրօնական ուսումնասիրութեանց հնեւ աշակերտական շարադրութիւններ կը յաճախեն: Նօխարէ Ազգային Պատմութեան մակագիրին ներքեւ Երուսաղէմի գրչագիրները շատ աւելի նիւթ կրնային մատակարարել, քան որչափ ինչ օգտուած է

Սաւալանեան . իսկ իւր յաջորդները զայն բնաւ իսկ զանց ըրած են, որ պատմական ուսումնասիրութեանց համար շատ պիտանի գլուխ մընէ : Երուսաղէմի Աթոռին պատմական յիշատակներուն և ժամանակակից դիպուածներուն ալ մեծ ուշադրութիւն զարձուցած չէ, բայց այս զիտողութիւններով մէկտեղ առաւելագոյն օգուտին տեսակէտը պէտք չէ մղէ մինչեւ եղածը ուրանալու : Աւր էր թէ երուսաղէմ այսօր ալ ունենար իւր Սիոն ամսագիրը, գոնէ պարագայք ներէին նոր Սիոն մը հրատարակել : Սաւալանեան, միշտ անձին պաշտպանութեան ձգտումով ոգևորուած, դարձեալ իրեն յաջորդներուն վրայ կը թողու Սիոնի դադարման մեղագրանքը . . . (Գ. էջ 4206):

#### Գ—ՁԲ ՏԱՐԻ (1868—1878)

Գ. տարիէն սկսեալ բաւական մեծ փոփոխութիւններ կը տեսնուին Սիօնի մէջ, նախ ծաւալը 14 էջէն կ'ընդարձակի 24ի, կէս պրակի յաւելումով, թուղթը և տպագրութիւնը նոյնն են : Աւելի զարկ կը տրուի կրօնաբարոյական ճիւղին, յօդուածագիրներու ստորագրութիւնները կը շատնան, մանաւանդ ժառանգաւորներու : Խըմբագրութիւնը կը յանձնուի երիտասարդ ուսուցիչ Գարեգին Մուրատեանցի, որ Դարապաղէն եկած էր 1867 ին կուսակրօնութեան սքեմ հագնելու, և ժառանգաւորաց վարժարանի մէջ ուսուցիչ կարգուած էր : Մուրատեանց 1869 Յունիս 22ին վարդապետ կը ձեռնադրուի Մելքիսեդեկ անուանակոչութեամբ, Գէորգ Գրիգորեանի հետ — որ կը կոչուի Մակար — և վերատեսուչ կը նշանակուի վարժարանին :

Արդարեւ, կարծես թէ Սիօն քիչ մը կ'իյնայ, աշակերտական շարադրութիւններու շատ տեղ կը տրուի : Գ. թիւի առաջնորդողութուածը՝ «Յառաջդիմութիւն», ստորագրած է ժառանգաւոր մը, Յակոբ Ա. Պոլսեցի (= Գարբիէլ վրդ. Անոյշեան), (49—54), որ բաւական երկայն է, 5 էջ : Արդէն ասկէ վերջ տեղ կը տրուի երկար յօդուածներու :

Դժուար է ճշղել՝ թէ Մելքիսեդեկ վրդ. ի խմբագրութեան շրջանը մինչեւ ո՞ր թուականը տեսած է, վասնդի թերթին մէջ

չէ գրուած խմբագիրներու անունները, եւ նոյնիսկ յօդուածներէն շատեր անստորագիր են, ու ո՛չ մէկ ծանօթութիւն կը զըտնքն խմբագրութիւն մասին, աւելի առաջնորդող յօդուածներէն կը հետեւնենք, սակայն անոնք խմբագրական չեն, այլ որ եւ է յօդուած կը դրուի առաջին էջին վրայ : Մելքիսեդեկ վրդ. (ապա հասո.) մինչեւ վերջնթեր տարին, 1876, կը զրէ թերթին մէջ, ուր կարեւոր տեղ մը կը զրաւեն իր սկրիթարան Աւետարանական բանից յօդուածները, զորս ֆրանսերէնէ համաօտելով հայացուցած է, եւ որոնք առանձինն տետրակներով ալ տպուած են 1871էն սկսեալ, 8 տետրակ :

1869—71 կիւրեղ վրդ. Սրապեան տպարանի տեսուչ եղած է, և կ'ենթադրուի թէ Սիօնի ալ խմբագիր եղած է, թէև ո՛չ մէկ տեղենկութիւն կը գտնենք այդ մասին, իր ստորագրութիւնն ալ զրեթէ շատ քիչ կը տեսնենք թերթին էջերուն մէջ :

1873 էն սկսեալ շատ կը հանդիպինք Գ. Ս. Խ. (= Գարբիէլ սրկ. Խապայեան, այժմու, Կիլիկիոյ վեհաչնորհ և ալեղարդ Սահակ հայրապետը) և Մամրէ վրդ. Մարկոսեան ստորագրութիւններուն, որոնց յօդուածները թերթին կարեւոր էջերը կը զրաւեն : Գարբիէլ սրկ.ի առաջին ճառը՝ խօսուած Ս. Վարդանանց տօնին, կը տպուի Սիօնի մէջ 1872 ին (Բ. թիւ), երբ Մելքիսեդեկ վրդ. խմբագրապետն էր Սիօնի :

1873 Յունիսին, Մելքիսեդեկ վրդ. այցելու կը նշանակուի Ռումելիի, Ռումանիոյ, եւ Աւստրիոյ Հռոմեակարիոյ հայերուն . ուստի կը հեռանայ Ս. Աթոռէն մինչեւ 1874 ապրիլ, 9 ամիս, երբ կը վերագրանայ եւ իր տեղեկագիրն ալ կը հըրատարակէ Սիօնի մէջ (1874. թիւ 5): Իր բացակայութեան լնթացքին՝ հաւանատրար Գարբիէլ սրկ. վարած ըլլայ թերթին խըմբագրութիւնը, քանի որ առաջնորդող յօդուածներէն ումանք Գ. Ս. Խ. ստորագրութիւնը կը կրեն : Մելքիսեդեկ վրդ. վերագրածին անշուշտ զարձեալ խմբագրութիւնը ձեռք կ'առնէ, մինչեւ վերջին տարիները երբ Զմիւռնիոյ առաջնորդ կ'ընտրուի : Իսկ վերջին 2—3 տարիները Գարբիէլ սրկ. կը խմբագրէ թերթը : 1877, Յուլիս 13 ին վարդապետ կը ձեռնադրուի

ան(\*), թերթին խմբագրութիւնը այս մասսին շատ քիչ տեղեկութիւն կը հաղորդէ մեզի:

### 1. ԱԽՎԱՌԱԴԻԹԻՒՆՆԵՐԻ ԱԽՎԱՌԱԴԻԹԻՐԸ

Գ. տարուան Ա. թիւի առաջնորդող յօդուածը նոր տարուան մասին խորհրդածութիւններ կը բովանդակէ, որուն վիրջին մասին մէջ կ'ըսուի՞ թէ ո24 երեսէ բաղկացեալ ամսատեսքը պիտի ստանան Սիօնի մեծագասիւ բաժանորդները փոխանակ 16 ի, առանց զնոյն վրայ յուելուած մ'ընելու, որ էր երկու արձաթ մէճիտ, ճանապարհի ծախսով, կանխիկ վճարելիս եւ կ'աւելցնէ և իսկ Սիօնի ներքին պարունակութեան մասին այժմ բանիւ մեծամեծ խոստունքներ չենք ըներ, այլ կը յուսանք ի ժամանակին զործով պատկել ընթերցող հասարակութեան իղձը:

Ուրիմն թերթի ուղղութեան մասին նոր բան մը չեն ըսեր, սակայն, բովանդակութեան նայելով՝ կը տեսնենք որ բաւական կարենը փոփոխութիւններ եղած են. նախ, շատ քիչ տեղ տրուած է պատմական-բանասիրական եւ զիտական նիւթերու, և ընդհակառակն, լայն տեղ տրամադրուած է կրօնական եւ բարոյական յօդուածներուն, որոնք առաջին երկու տարիներու մէջ նուազ էին: Նիւթերու բաժանում գրեթէ չկայ, քիչ մը խառն է, աններգաշնակ և անհամաչափ, զանազան նիւթերու մասին կը խօսի, մերթ շատ երկար յօդուածներ կ'երեւին, եւ աշակերտական գրութիւնները կը բազմանան: Նիւթերու ցանկն ալ կանոնաւոր չէ, ամսէ ամիս իրարու տակ դրուած են ցանկին մէջը, միայն երբեմն, կրօնական, բարոյական, ժամանակագրական եւ մերթ բանասիրական ստորաբաժանութիւնը, որոնք կը կազմեն թերթին կարեւոր նիւթերը: Ետարուան ցանկը խառն է, իրարու ետեւէ շարուած են յօդուածները. Զ. տարուան ցանկը կը պակսի կազմուած Սիօնի նոեւը, կ'երեւի թէ ինկած է: Խառն է նաեւ է. և բ. տարին. Թ. տարին նորէն ամ-

սական նիւթերու ցանկ մը դրուած է, իսկ Ժ—Ժ տարուան կը պակսին:

Սիօնի ուղղութեան մասին աւելի յարմար կը նկատեմ թերթին յայտարարութեան աթանի մի խօսքուէն մէջ բերել այն մասը, որ կը բացատրէ զայն. «Սիօնը, ինչպէս անշուշտ դիտած են բանիմաց ընթերցողք, առաւել բանասիրական յօդուածներ հրատարակեց իւր նախորդ շրջանին մէջ, քան թէ ազգային խնդրոց վրայ խօսեցաւ: Կարող ենք տսել, որ քանի մի խնդրոց նկատմամբ բոլորովին լուսւթիւն պահպանեց: Սակայն հրատարակաւ կը խօստավանմք, որ այս լուսւթեան պատճառը ոչ թէ Սիօնի անտարերութիւնն էր կամ անձեռնասութիւնը, այլ լոկ արտաքին պարագաներ: Սիօնը կը յուսաց ներկայ ըրջանին մէջ ազգային խնդրոց վրայ աւելի խօսիլ և խորհրդածել, միշտ յարգելով իւր սկզբունքը, որ է իւրաքանչիւր խնդիր ընդհանուր առմամբ քննել և պարզել, քան թէ մասնաւորաց վիրածել...»:

«Ալիօնը կը յուսաց նոյնպէս ներկայ ըրջանին մէջ զրաքննական յօդուածներ ևս հրատարակել, ըստ ամենայնի պատկառ կալով անկողմնասիրութեան: Իսկ աշակերտաց ճառերու, թագմանութեանց ևս տաղուչափութեանց տպագրութեան մասին՝ պահանով ենք արդին որ ներողամիտ կը լինին մեր ընթերցողները, որովհետեւ մեր նպատակն է առաւել քաջալերել աշկերտաց ջանասիրութիւնը, քան թէ իրը մեծիմաստ շարադրածներ հրատարակել:

«Այս նորամուտ ըրջանին մէջ պարտք կը համարենք նոյնպէս հրատարակաւ ընդհակալութիւն մատուցանել, թէ մեծարգոյ բաժանորդներուն իրենց համակրութեան եւ քաջալերութեան համար, եւ թէ այն անաշառ բանագէտներուն, որոնք նամակաւ զանազան զիտողութիւններ զըրքած են մեզ ևս խոստացած են գրելու: Այս տեսակ անձինքը Սիօնի ճշմարիտ բարեկամներն են, և այս մեր անկեղծ խոստագանութիւնն է, զոր կը յայտնենք հրապարակաւ:» (1869. էջ 3-4):

Իսկ 1876ին, 172 էջին վրայ «Ասեղագիտական» յօդուածին սկիզբը կը գրէ. «Գուցէ թէ ընթերցողք զարմանան մի այսպիսի վերնագրով յօդուած տեսնելով Սիօնի մէջ, որովհետեւ Սիօնն իբրեւ կրօնական

(\*) «Մուըտականի մեկնելէն յետոյ Սիօնը մինչ ի մաս չարչարելու պարտաւորութիւնն ալ մեղ վիճակեցաւ», Սահակ կաթողիկոսի կատակի խօսքն է (Սիօն, նոր շրջան 1927, էջ 78):

իսմբագրութիւն իւր առաջին օրէն սկսեալ ըստ կարելոյն ջանացած է կրօնական ինքնագիր և թարգմանական յօդուածներով ընթերցող ազգայնոց միտքը լուսաւորել: Միայն այս վսիմ նպատակաւ մինչև ցարդ տքնած ու գրած է. ուստի այնչափ չէ հետամտած կրօնականին հետ նաեւ ուսումնական նիւթեր մատակարարել հասարակութեան: Սակայն այս միակողմանի ուղղութեամբ հասած է Սիօնը իւր նպատակին, այսինքն կրօնական ստուար թերթերով կարողացած է արդեօք ըստ իւր նըսպատակին, լուսաւորել, կրիել և բարձրացրել, չեմք կարող այս մասին որոշ պատասխանել. որովհետեւ այս այնպիսի մնձ հարց է, որոյ պատասխանը իւրաքանչիւր ընթերցող իւր կեանքով միայն կարող է տալ. որովհետեւ ո՞րչափ ընթերցող, այնչափ տարբեր ճաշակ եւ զգացումներ կան:

Եւ կը թուէ մարդոց տեսակները, ոմանք կը կարդան կրօնական յօդուածներ և կ'օգտուին, ուրիշներ կ'զգան թէ ճշմարիտ են սակայն չուտով կը մոռնան, ևայլն, եւ կ'լսէ թէ նոր միտքերը հեռացուցած են նոր սերունդը կրօնական այն ոգիէն, որ նախնեաց քով ազգութիւնը պահպանելու ամէնէն հզօր ազդակն էր. և կ'աւելցնէ. «այս մասին ընդարձակ զրելը կը թողումք, ջանալով առ այժմ միայն ընթերցող ազգայնոց ճաշակաց համեմատ բազմակողմանի գործել Սիօնի պարունակութիւնը, հրատարակելով կրօնականին հետ նաև ուսումնական, պատմական, բարոյական եւ այլ կարենոր և օգտակար յօդուածներ թէ ինքնագիր, և թէ՛ թարգմանական աշխատասիրութեամբ: Ուստի զոհունակութեամբ պիտի ընդունուին այն ամէն գրուածներն, որք նթէ իրենց պարունակութեամբ ոգտաւէտ դատուին հասարակութեան»:

Հաւանաբար Գարրիէլ Ս. Խապայենցն է խմբագրապետը եւ այս տողերուն հեղինակը, որ կ'ուզէ Սիօնը աւելի ճոխացընել կրօնականէն զատ նաև պատմական, ուսումնական և բանասիրական, կամ զիտական յօդուածներով:

Այժմ անցնինք բովանդակութեան, Գ. եւ Դ. տարիները միասին պիտի առանինք իսկ մացեալ տարիները իւրաքանչիւրը առանձինն:

## 2. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Գ. ԵՒ Դ. ՏԱՐԻ, 1868-1869

Ա. Կրօնական. — Գ. տարին կրօնական յօդուածները տակաւին չափաւոր են, բարոյական բաժինն աւելի հարուստ է: Կրօնական յօդուածներէն իրեւ կարեւը կարելի է յիշել. «Երգումն Գեր. Հասունի, եւ . . .» (Էջ 54), 7 էջերու մէջ կը խօսի Հասունի երգումնի մասին, զար սկիզբը դրած է: «Տարբերութիւն կրօնական միութեան եւ միակերպութեան» (97). «Հերգումն», ուր կը խօսի Երուսաղէմի Հայ և Յոյն եկեղեցիներու տարբերութեան և համերաշխութեան վրայ (193-216): «Լուծումն 666 թուոյն Յովհաննու Յայտնութեան» (145). «Մէծն Ներսէս» (265). «Էջմիածին և Արարատ» (121):

Դ. տարի. — Յիսուսի Քրիստոսի կեանքի մասին ազատ թարգմանութիւն մը (45). «Խնդիր կաթողիկոսական». առաջնորդող յօդուածը կաթողիկոսական աթոռուներու մասին կը խօսի (121-6), յաջորդ թիւին մէջ «Խնդիր Առաջնորդական», աւելի երկար յօդուած մը, 8 էջ (145-152), հետաքրքրական է սՄրցումն — Հրեա հայր և Քրիստոնեայ որդի» մակագիրով յօդուածը, որու մէջ կ'ըսուի թէ Ս. Աթոռիս տպարանին մէջ աշխատող հրեա ծագումով երիտասարդ մը քրիստոնեայ մկրտուած է Հայ եկեղեցւոյ Ս. Աւաղանին մէջ, և իր հօր նամակին, որ զինքը ետ կը կանչէ, կը պատասխանէ՝ թէ ինքը հաւատացած է որ Յիսուս հրէից խոստացեալ մեսիան էր, և քրիստոնեայ եղած է, ու իր հաւատքին վրայ հաստատ է (159): «Ալրելք ընթերցման Ս. Գրոց» (178), և «Բարեկամութիւն Ս. Բարողի և Ս. Գրիգորի» (180), ևայլն:

Բ. Բարոյական. — Գ. տարի. — բարոյական յօդուածներով, քրիստոնէական շնիչ գաղափարներով առիս են Սիօնի այս և յաջորդ տարիներու թիւերը. — «Ճշմարտութիւն և Ստութիւն» (4), «Առաքինի և քաղաքակիրթ պատմոնի» յօդուածաշարքը, որ սկսած էր 1867ին, կը շարունակուի (25) և յաջորդ տարին կ'աւարտի ամէն թիւի մէջ զրուելով: «Նախարարնամութիւն» (159) «Իրաւունք եւ պարտք սեպհականութեան» (165 ևայլն), «Խորհրդա-

ծութիւն Միաբանուրեան վրայ» (269-76), երկար յօդուած մը, ժառանգաւոր մըն է ստորագրողը, Մկրտիչ սրկ. Տէր Ստեփանեան (= Մազաքիւ հպս.):

Դ. տարի. — «Աղնոսւականութիւն», կարճ յօդուած մը (252), սրուն ետևը բարյական ոտանաւոր մը յօդուած է, «Անապարծ աղնոտական մը» վերնազիրով, Մարկոս վրդ. Կէօմրիւքնեանի կողմէ: — Անշուշուշ կարելի չէ բոլոր յօդուածները մի առ մի յիշել, մենք կարևորները միայ յիշեցինք և պիտի յիշենք գաղափար մը տալու համար Սիօնի բովանդակութեան մասին:

Գ. Ռւտումնական-դպրոցական. — Կրթական ճիշդին ալ բաւական կարեորութիւն տրուած է, որուն գլխաւոր առարկան Ս. Աթոռի ժառանգաւորաց վարժարանն է, որ այնքան սիրելի եղած է միջտ անոր գահականերուն և Միաբանութեան, վասն զի ան է որ Ս. Աթոռին արժանաւոր ժառանգաւորներ պիտի պատրաստէ: Սիօն գաստիարակութեան մասին քանի մը յօդուածներ կը հրատարակէ, զոր օր. «Դաստիարակութիւն» վերտառութեամբ երկար յօդուած մը ստորագրած է Յակոր Յովակիմ Անոյշեանց (73-80), «Թողովրդային կրթութեան» մասին ալ յօդուածաշարք մը կայ (217), որ կը շարունակուի յաջորդ տարին ալ (49 և 73):

Եսայի պատրիարք երբ Գահիրէէն կը վերադառնայ, ուր զացած էր Ս. Աթոռի կալուածական գործերը կարգագրելու համոր, աշակերտները ուղերձներ կ'արտուսանեն, որոնք կը տպուին Սիօնի մէջ, (12-17), կարապետ Տ. Ստեփանեան, ուտանաւոր ուղերձ մը, Յակոր Յ. Ա. Պ. (Անոյշեանց) արձակ, ինչպէս նաեւ Ս. Գայիանեանց աշակերտուհիք:

Ամավերջի քննութեան հանդէսը սկսած է Յունուար 23ին, Բ. թիւին մէջ կը հրատարակուի քննութեանց արդիւնքը և Գայրեկին Մուրատեանի (ուսուցիչ) երկար ճառը, ինչպէս նաև աշակերտներու ցուցակը: Մուրատեան իր ստորագրութեամբ ուրիշ յօդուածներ ալ ունի այս տարուան Սիօնի մէջ: 141 էջի վրայ կ'ըսուի թէ Ս. Աթոռը նախապէս որոշած է որ 40է աւելի աշակերտ չ'ընդունիր, ինչ որ բաւարար թիւ մըն է: Զ. թիւը զրիթէ ամբողջութեամբ Գ. Մուրատեան և ժառանգաւոր-

ներ լեցուցած են, որոնցմէ կ'արժէ յիշել այսորհրդածութիւն մը գաստիարակութեան վրայ» յօդուածը, Ս. Սահակի և Ս. Մեսրոպի տօնին առթիւ գրուած:

Դ. Տարի. — Ամանորի առթիւ ժառանգաւորի մը խօսած ճառը (էջ 4), եւ ոտանաւոր մը՝ ուրիշ աշոկերտէ մը: Փետր. 10ին Ս. Վարդանանց տօնին ամավերջի հանդէս և պարզեարաշնութիւն: Ճառերէն մին տպուած է նաև ֆրանսերէն թարգմանութեամբ, Երուսաղէմի կառավարիչին խնդրանքին վրայ՝ որ ֆրանսերէն և տաճերէն տպուածն այդ ճառերը: Թուրքերէն մըն ալ տպուած է (35-9), և նմանապէս քննութեանց և նիշերու ցուցակը, (առանց թուանշաններու, այլ՝ քաջալաւ, լաւազոյն, լաւ և տկար որակումներով):

Աղջկանց գաստիարակութեան ալ հոգ կը տանի Սիօն, վասնզի Ս. Աթոռը իր հովանին տակ կը պահէր — եւ կը պահէմինչեւ ցայսօր — Գայիանեանց աղջկանց վարժարանը, քաղաքացի հայոց համար. եւ ազգային գրուագներով ու բարոյական օրինակներով տրամախօսութիւններ կը հըրատարակէ աղջիկներու համար, «Զրուցատրութիւն աշակերտուհեաց մէջ» (137), և «Բանախօսութիւն քանի մի օրիորդաց մէջ» (164 և 186):

Դ. Բանախեղծական գլուխը կը պակսի, սակայն, բաւական ոտանաւորներ կ'երեկին այս երկու տարրուան թիւերուն մէջ, Յարութիւն Սրկ. Կէօմրիւքնեան (Մովսէս վրդ.) ոտանաւորներ ունի երկու տարրուան թիւերուն մէջ ալ. — «Առակ մուրիկ եւ Զարասիրտ» (Գ. 9.), ուրիշ մը «Առակ իշխանութեան հասած հովուի մը» (44) աշխարհաբար, «Ի Ս. Խաչն» (63), և «Թառաջառ պանդուխտո» (227), իսկ «Ի հզքք ոգույ առ սուրբն Սաղմէ» (179), ստորագրած է Համազասպ Ս. էլլի Տիրհեմեանց, կարնեցի:

Դ. տարին (1869) արդէն վրդ. է Կէօմրիւքնեան, և կը ստորագրէ «Աղուէս կուզ և աքաղաղ» (204), աշխարհաբար. «Մաղթանք առ Ս. Երրորդութիւն» (224): Գ. տարի, կ. Յ. Եաղընեան ալ ստորագրած է ոտանաւոր մը «Առ հայրենիս հառաջնք», ուրիշ մը ստորագրած է կ. Բարունակեան: Իսկ Դ. տարին անստորագիր կայ «Տարբերութիւն բանաստեղծութեան

և տաղաչափութեան» վերնագիրը (193):

Ե. Այլեւայլիք. — Կարժէ յիշել քանի մը ուրիշ յօդուածներ ալ, զոր օր. — «Նախապաշարմանք», սամկազիտութեան մասսին, որ կը խօսի ալապիւնիկի, փերիի, խոռըլախի, եւ ալի վրայ (Գ. 276). — «Ճանապարհորդութիւն յնսորիս», (160 հն.) սառրազրոծ է Աստուածատուր վրդ. Տ. Յովհաննէսեան: Պ. Պետերմանի յօդուածը Հ. Ա. Այտընեանի Քննական Քերականութեան մասին, զրաբար (78). — Կալկաթայի Մարդասիրական ճեմարանէն երբեմն թարգմանութիւններ և թղթակցութիւններ կը զրկուին Սիօնի: Դ. տարուան Ա. թիւն սկսեալ ամէն թիւի վերջ «Ճուարձալիք» կը դնէ: Թարգմանութիւնները քիչ են: Երբեմն ժամանակրուրիւնը ֆրանսէրէն ալ կը դնէ, (Դ. 166), վասնզի կ'ըսէ թէ բաւական օտար բաժանորդներ ունի. — Երուասդէմի հիւպատուններէն ումանք: Ցիշենք նաև «Բանասիրական» (էջ 274-82), զրաբար զրուած. «Կենազրութիւն Բասգալի», թարգմանութիւն (Գ. Տարի). և «Եղիշէի» մասին պզտիկ ուսումնասիրութիւն մը (Դ. 32):

Յաջորդ տարիները շատ տւելի համառօտ պիտի անցնինք, թուելով միայն կարեոր յօդուածները:

Ե. ՏԱՐԻ, 1870

Այլնս Սիօնը իր որոշ ուղղութիւնը ստացած է, որ է կրօնաբարոյական ազգային հանդէս մը ըլլալ:

Ա. Կրօնական յօդուածներէն յիշենք. — «Հերքումն. հիմնական տարբերութեանց կաթուդիկէ եւ էջմիածնական դաւանութեանց» գրքին (25. ևայն յօդուած) յօդուածաշարքը. Մսիթարեաններէն Յովսէկի վրդ. Գաթըրճեանի հեղինակութիւնն է վերոյիշեալ գիրքը, որ ժամանակին մեծ յուղում յառաջ բերած է մեր մէջ, անոր սխալները կը հերքէ. — հետաքրքրական է «Դատաստան ընդէմ Քրիստոսի» կարձարամախօսութիւնը (90). — «Անմահութիւն հոգւոյ» (84):

Բ. Բարոյական յօդուածներէն. — «Առակրաբոյական» ոսանաւորը (11), «Մոլութեան պատիմը նոյն իսկ իր մէջն է» (62), և «Խղճի պատութիւն» յօդուածաշարքը (223 ևայլն):

Գ. Կրրական յօդուածներէն. — «Դաստիարակութեան» մասին 7 յօդուածներ, թարգմանուած գերմանիկէնէ (30 ևայլն): Իսկ ժառանգաւորաց վարժարանի հանդէսներու և քննութիւններու մասին միշտ կը զրուի Սիօնի մէջ (6, 67, 73, 112, ևայլն). Սիօն միշտ կը խօսատվանի թէ աշակերտներուն զրութիւնները թերի են, եւ կը տպէ զանոնք քաջալերելու համար, եւ զոհացում տալու համար ուրիշներու փափաքին, որոնք կ'ուղին ահսնել անոնց ճառերը և յօդուածները:

Դ. Բանասիրական 4 յօդուած տպուածէ 1870ի թիւերուն մէջ (97, 145, ևայլն): — Ցիշատակէնք նաև «Արկածք Արիսթոնիւսին» (15 ևայլն), թարգմանութիւն զաղղիկէնէ, եւ կատունի «Յազգազս բարւոք կենցաղավարելոյ» յօդուածաշարքը (210, 234, ևայլն). Թարգմանուած լատիներէնէ, զրաբար, Յակոբ զպիր Ճամճիզատէի կողմէ, 1723ին, ոտանաւոր:

Ե. Տեղեաց իմայիրը (42 . . ), լատինները կ'արգիլուին Ս. Յակոբի մէջ պատարագել (154-7), (տես նաև Փրանսերէն նամակը), Եսայի պատրիարքը կ'արգիլէ զանոնք՝ ըսկելով թէ Պապին անսխալականութիւն հոչակելով՝ ան զմեզ իրմէ — Լատին Եկեղեցիէն — կ'անջտաէ, որով մեզի հետ և մեր Եկեղեցին մէջ զործ չունին կաթոլիկները, մեծ խնդիր կ'ըլլայ, հիւպատուններ կը միջամտեն՝ օգուտ չ'ըներ. եւ Եսայի պատրիարք կը յաջողի իսպառազատել Ս. Յակոբը այդ տաղատուկէն:

1870-71, Սիօնի էջերուն մեծ մասը կը զրաւէ Ս. Տեղեաց խողիրը, Եսայի պատրիարք կորովի կերպով կը պաշտպանէ աղգային իրաւունքները: Է. թիւը (Յուլիս) 6 էջնոց յաւելուած մ'ունի, վերջէն տըպուած, «Աղջային» վերնազրով, որ կը բացարարէ Ս. Տեղեաց խողիրը, և կը ջրէ հայթերթերու սխալ տարածայնութիւնները:

Այս տարի ոսանաւորները նոււազ են. — «Առակրաբոյական» (11). Կարապիտ Միքաննահան, «Արուսեակ հայոց բախտին» (145) Թաթոււ. «Նահատակութիւն Վարդապանց» (65), «Ինկարազիր պատերազմին Գագկայ ընդդէմ Սկիթաց» (153) Կ. Տ. Մ. (Կարապիտ Տէր Մինասեան), «Առշայաստան» (285) Նոյնը, ևայլն:

Զ. ՏԱՐԻ, 1871

Ա. Կրօնական. — Ա. Վ. Մուբատեանցի «Կրթական Աւետարանական Բանից» յօդուածաշարքը կը սկսի «Սիմոն Պետրոս» և «Ամամարացին» (25, 49, 73, 121), որոնք միշտ սկիզբը կը գրուին, առանձին տեսքակից ու հրատարակուած են մինչև յօդուածարին: — Ա. Տեղեաց խնդիրը կը գրաւէ թերթին էջերէն կարեոր մաս մը. Երդ. թիւը գրեթէ ամբողջութեամբ նույլուած է ազգային իրաւանց պաշտպանութեան՝ Յունաց և Հատինաց դէմ: — Ա. Փրկչի սեպհանութեան խնդիր» (133, 153 եւն): — Ա. Թարգմանչաց ի յիշատակ ստանաւոր սրամախօսութիւն մը, (276): — Կարեւոր է յիշատակել «Հայկական պատասխանի յունական մոլեկրօն հրատարակութեան մը գէմ» յօդուածը. (97, 107), որուն մէջ կը հերքէ Աթէնքի Մելեթիոս արքեպոսի Եկեղեցական պատմութեան թ. գլխուն—«Հայք եւ իրենց հերետիկոսութիւնը» — սխալները: Այդ պատմութեան համառօտութեան արտարեէն թարգմանութիւնը տրամուած է Երուսաղէմ, 1867ին, յունաց Քիւրիլոս պատրիարքի հրամանով: Իրաւ որ այդ գլուխը, որ երկու մասի կը բաժնուի՝ «Հին եւ նոր հայոց հերետիկոսութիւնը» (Ա. մասը 19 յօդուած է, խոհ Բ. ը 18), անունով, ծայրէ ի ծայր ստութիւն է եւ զրաբարտութիւն, զոր օր. 1. յօդուածը կ'ըսէ օթէ Աստուած կը ստէչ:

— Բարոյական քանի մը յօդուածներ ալ կան զորս անհրաժեշտ չենք նկատեր յիշել:

— Ժառանգական քանի մը յօդուածներ ալ կան զորս անհրաժեշտ չենք նկատեր յիշել:

Բ. Այլ եւ այլ. — «Բանասիրականք» (193) Ա. Յ. Այվազեան ստորագրութեամբ: — Աշըքեան կտակ, (241):

Սիօն մերթ վիճարանութեան կը բըռնուի ժամանակի ազգային թերթերու հետ, ինչպէս Արօպոյսի հետ, Եղիապոսի Աթոռապատկան կալուածներու խնդրին համար: — Յօդուածները շատ երկար են, երբեմն միայն 3—4 յօդուածով կը լիցուին թերթին 24 էջերը: Ժամանակագրականի

կը շարունակուի միշտ: Թարգմանութիւնները քիչ են: — Գերմաներէնէ թարգմանած է «Հին եւ նոր Երուսաղէմ» Յ. Ա. (89...) խոկ իրբեւ զիրք՝ կը հրատարակէ «Կարգադրութիւն առողջութեան» առողջապահական երկը, զոր Հնդկաստանէն զրկած է Գէորգ Աւետարան Զաքարեանց, և որ զիւրին գրաբարով շարագրուած է: (Գրդ թիւէն կը սկսի, էջ 81 եւ կը շարունակուի յաջորդ տարին ալ):

Լ. ՏԱՐԻ, 1872

Ա.— Լ. ապրուան կրօնական և բարյական յօդուածներուն մեծ մասը ստորագրած են Մամբրէ վրդ. Մարկոսիան և Կարբիէլ սրկ. Խապայեան: — Յիշենք ոմանք: — Քիսուի մետրապոլիտ Գրիգորիոսի «Յաղագս միութեան հայկական եւ յունական եկեղեցեաց», զրքի մասին Սասիս թերթէն քաղելով՝ Սիօնի խմբագրութիւնը կը ներկայացնէ անոր առաջարկը, որ է յանձնաժողով մը կազմել երկու եկեղեցիներու զարգացած եկեղեցականներէն՝ և քննել միութեան խնդիրը: Խմբագրութիւնը կ'եղակացնէ թէ պարապ աշխատանք մըն է: (20). Հայ թերթերէն ոմանք կը քննադատեն Սիօնը այս մասին, որոնց կը պատասխանէ (40): — Եգիպտական առաջարքական եւ կալուածներական խնդրիներու մասին կ. Պոլսոյ ազգային վարչութեան միջամտութիւնը եւ հրահանգը (25), «Պասքալայ ազգթք եւ խնդրուածք» (121). Մամբրէ վրդ. ի «Երկու խօսք եկեղեցւոյ պաշտօնէնց ուղղուած» յօդուածաշարքը (177 եւ շարունակութիւն) որ զիրքով ալ տապուած է, և յաջորդ տարին կը շարունակուի: Կարեւոր է Գ. Ա. Խ. Ա. Ամբագիր Մեսիփական պաշտօնի Քրիստոսի երկար յօդուածը (169):

Բ.— Բարոյական յօդուածներէն յիշատակենք Գարբիէլ սրկ. ի «Բարոյական կրթութիւն» յօդուածաշարքը, միշտ սկիզբը զըրուած է, որ ենթազրել կուտայ թէ խըմբագրութեան մէջ կարեւոր տեղ ունի: — Մամբրէ վրդ. եւ Գարբիէլ սրկ. այս եւ յաջորդ տարիներու կարեւոր զէմքերն են Սիօնի մէջ:

— Քարոզի մասին բնաւ տեղեկութիւն չի տար Սիօն, եւ ո'չ ալ քարոզներ

կը հրատարակէ, թէեւ Ս. Աթոռի մէջ լաւ քարոզիչներ կային այդ շրջանին. — Մելքիսեդէկ իրդ. Մամրէ վրդ. Մարկոս վրդ. եւ ուրիշներ:

— Զեռագիրներ զրեթէ չեն հրատարակուիր. միայն Գորբիէլ պատրիարքի նումակը ուղղուած Յովհաննէս կարեցի կաթողիկոսին՝ տպւած է (64), որ զըրուած է 1839ին Համբարձման տեղույն յունաց բռնարարութեան մասին:

Մամրէ վրդ. աշխարհաբար ոտանաւորներ ալ կը գրէ: (213-5)

Գ. Բանասիրական քանի մը յօդուածներ կան այս տարուան թիւերուն մէջ Ա. Յ. Ալվազեանէն, (101, 112 եւն) զանազան նիւթերու շուրջ: Ուրիշ մը «Բանասիրական» վերտառութեամբ Տրամախօսութիւն մըն է քննադատութեան մասին (152):

Միօն ամէն նիւթի մասին կը գրէ, թըռչուններու, բոյսերու, մեծ գէմքերու, (Նաբրէոնի) եւայլնի մասին: Անգլիոյ թագուհիին նամուկը ուղղուած եսայի պատրիարքին՝ անգղիերէն բնագրով եւ հայերէն թարգմանութեամբ (165):

Դ. Դպրոցական հանդէս ուխտաւորներու ներկայութեան, որոնց կողմէն կը պատասխանէ Մեսրոպ վրդ. Մոկացին, Վարագայ ուխտէն (83): Հետաքրքրական եւ կարեւոր է օ՛Ծրագիր ուսմանց ժառանգաւորաց Վարժարանի, եւ պոյմանները աշակերտներու ընդունելու թեան: Ուսմանց եւ գիտութեանց գլխաւոր տարրէաներ են՝ կ'ըսէ, «Ասուած, Մարդ եւ Բնուրիւն» եւ գլուխին նպատակն է զանոնք մանկան ճշմարտապէս ճանչցընել: Ա. զիսուն տակ դրուած են. — 1. Մտեղծագործութիւն, 2. Քրիստոնէական, 3. Բարոյագիտութիւն, 4. Եկեղեցական պատմութիւն, և 5. Ասուածարանութիւն: Այս ծրագիրը հրատարակած է Ս. Աթոռի Ուսումնական եռունուղը, իրեւ ատենապետ՝ ստորագրած է Մելքիսեդէկ վրդ., իսկ իրեւ ատենապը՝ պիտի Գարբիէլ սրկ. Խապայեան: — Այս տարուան քննութիւններու ցանկը տե՛ս էջ 168:

Բ. ՏԱՐԻ, 1873

Ա. Կրօմական. — Գարբիէլ սրկ. համարձակ կը գրէ երեսփ. Ժողովի եւ կա-

թողիկոսի մասին (Գէորգ Դ.), (էջ 8), պատասխաննելով թիրթերու քննադատութեանց, կ'ըսէ թէ միշտ ալ Ս. Աթոռի Միւարանութիւնը պաշտպանած է էջմիածինը: «Որդիք Աստուծոյ», յօդուածաշարքը (28, 49...). «Կրթարան Աւետարանական բանից» շարքին Գ. ը կը տպուի: — Մելքիսեդէկ վրդ. դանոնք գաղիերէնէ թարգմանաբար զրած է: «Երկու խօսք եկեղեցւոյ պաշտօնէից ուղղուած», կ'աւարտի Մամրէ վրդ. Մարկոսի մասին ուրիշ յօդուածներ ալ ունի, ան այս եւ յաջորդ տարիներու Ս. Աթոռի մտաւորական եւ տուսումնական նշանաւոր զէմքերէն է: Անիկանշանաւոր է նաև իր իւղաներկ սրբազան պատկերներովը, որոնք բաւական առատութեամբ մինչեւ ցայսօր պահուած են, անշուշտ արուեստի կատարեալ գործեր չեն անոնք: Ցիւենք նաև: — «զ Գեղեցկութենէ Ս. Գրոց» (31), «Հրաշալի հաստատութիւն կրօնի» (187), «Առանց քրիստոնէութեան քրիստոնեայ» (195), «Քրիստոսի ճշմարիտ աշակերտը» (226), «Հերքումն քննադատութեան եկեղեցական պատմութեան Հ. Մ. Վ. Մուրտասեանցի» (217), երկար պատասխան մը, 9 էջ:

Բ. Բարոյական յօդուածներէն. — «Անկեղծ խոստովանութիւն իրեւ միջոց քարութեան եւ սրտի խաղաղութեան» (130) Մամրէ վրդ. ի աշխարհաբար ոտանաւորը, բարոյալից արամախօսութիւնը «Բան ի նուհատակութիւն Վարդանանց» (38), «Մարդ կատարեալ» (209):

— Ուխտաւորներու համար մասնաւոր քարու եւ գասախօսութիւն տեղի կ'ունենայ: ու Ս. տեղեաց եւ բարեպաշտութեան մասին կը խօսուի իրենց: «Եկեղեցական երգեցողութիւն» (79):

— Ուսանաւորներ շատ քիչ են այս տարի:

Գ. Կրթական յօդուածներէն յիշենք, «Դաստիարակութիւն կանանց», երկար յօդուածաշարքը, 8 յօդուածներ (էջ եւն) Ա. Պ. Վ. ստորագրութեամբ:

Ժառանգաւորաց գլուխական հանդէսներն ու ամագերջի քննութիւնը ըստ սովորականին (1, 126) Ս. Սահակ և Մելքիսեդէկ... Միօն կը գանգատի թէ շատ աշակերտ կը զրկուի զուրուէն, ժառանգաւորաց Վարժարան, (23).

— Յիշենք նաեւ «Առողջական» երկոր յօդուածաշարքը, Մարդրէ Վարդապետ Մարկոսեանի, որ յաջորդ տարին ութ յօդուածներով կ'աւարտիւ: «Մարդուս հոգեկան ներդաշնակ կրթութիւնը» Յ. Շուխտի: թարգմանութիւն գերմաներէնէ, Զ. ի կողմէ (145):

— Արօալոյս թերթը կ'ըսէ թէ երուսաղէմ եւ Կ. Պոլիս աշխարհաբար գրելու ազգավիճաս սովորութիւնը ունին, եւ գրաբարը կը մեռցնին, որուն Միօն կը պատասխանէ թէ երուսաղէմ երկուքին ալ հոգ կը տանի եւ թէ Արօալոյսը անգէտ է մեր գասական լեզուի գեղեցկութեան:

Թ. ՏԱՐԻ, 1874

Ա. Կրօնական: — Աստուածաբանական և կրօնական ուսման մեծ հոգ կը տարուի ժառանգաւորաց վարժարանի մէջ, ատոր համար Միօնի էջերը կը զարդարուին Մելքիսեդեկ վրդի: իմաստալից յօդուածներովը. — «Հովուական Աստուածաբանութիւն» (12), «Ի՞նչ պիտի լինէր ընկերականութեան վեճակը եթէ քրիստոնէութիւնը չկինէր աշխարհի վրայ» (9, 96 . . .) յօդուածաշարքը, 4 յօդուածներէ բաղկացած, զոր Շաթօպրիանէ թարգմաներէ Գ. Տ. Յ. Խամայէլացի (= Գէորգ Տէր Յարութիւնեան, ապա Գէորգ եպս. Երէցեան), «Աւսումն քրիստոնէութեան» (49), «Աստուած (նախկին փիլիսոփայութեան քաղուածոյք» (117, 137), նոյնպէս գաղիերէնէ թարգմանուած Գ. Տ. Յ. Խամայէլացիի կողմէ, «Մարդարէական յարակցութիւն ընդ մէջ Հին և Նոր Կոտակարանաց» (234 . . .), «Փառք ի բարձունս Աստուածոյ և յերկիր . . .» (149), «Հաւատք և Յոյս» (246): «Մարդկային ազգի կրօնքը» (273), «Ի Մհունդն Քրիստոսի» (283), «Կրթաբան աւետարանական բանից» յօդուածաշարքէն երկու յօդուածք (208, 217): Խնչպէս կը տեսնուի, կրօնական, Ս. Գրական եւ եկեղեցաղիտական յօդուածներով ճոխ է այս տարի Միօնը:

Բ. Բարդյական յօդուածներէն յիշատակութեան արժանի են. — «Կարեսը է ուսանիլ զմարդն» (169), որ անհրաժեշտ է բարոյական դաստիարակութեան համար: «Միրտ մարդոյ» (225), «Մտախօսութիւն» (94) և այլն:

Գ. Դպրոցի մասին, ըստ սովորութեան, կը զրէ ամէն տարի ամավերջի քննութեան, հանդէսի և ուրիշ հանդէսներու մասին, և կը տառէ ճառերէն ոմանք.

— Ամանորի տոթիւ (18), «Վեցամսիայ քննութիւն և Վարդանանց հանդէս (32), Ամավերջի հանդէս (159): Այս տարի 47 աշակերտ ունի ժառանգաւորաց վարժարան, որոնցմէ 13ը Նախակրթարանի մաս կը կազմն: Ռւտումական գլխուն տակ զրուած է ժառանգաւորի մը (Խ. Ս. Մէնէմէնցի) յօդուածքը «Թուազիտութեան կարեսութիւնը» մակագիրով (162):

Դ. Զանազան յօդուածներէն յիշենք քանի մը կարեսորները. — բանասիրական՝ «Հնդկաստանի կռապաշտներու սովորութիւնները» (248, 278), հետաքրքրական է «Գովութիւն ի վերայ հերիսայի» երգիծական ոտանաւորը (132), որուն հեղինակն է եղեսիցի Մինաս զպիր, որ Լեհաստանէն կը զրէ: «Ասորի կաթողիկոսի խնդիր» (199), Երուսաղէմի ասորիներ կը զիմեն մեր պատրիարքին (Եսայի) ըսելով՝ թէ իրենք հայոց հպատակ են և կը խնդրեն որ զիրենք պաշտպանէ, և իրենց սիրելի եպիսկոպոսը պահէ իր աթոռին վրայ, ուրկէ կ'ուզէր հեռացնել զայն իրենց նոր կաթողիկոսը, զոր չեն ուզեր ճանչնալ: Տէրոյինց Զամուրճեան պատուելիի հետ վիճարանութիւն, Է. Տիեզերական ժողովի մասին, զոր մեր եկեղեցին չ'ընդունիր (201):

1873ին Մելքիսեդեկ վրդ. հովուական այցելութեան գացած էր Եւրոպա, 1874ին կը վերադառնայ և իր տեղեկագիրը կը հրատարակէ Միօնի մէջ (96), իր բացակայութեան, հաւանաբար խմբագրութիւնը կը վարէր Գարրիէլ սրկ. որ այս տարուան առաջնորդող յօդուածներէն շատերը կը ստրագրէ:

Մասիս թերթէն կ'արտատպէ Միօն, Ծերենցի «Ներկայիս վրայ խորհրդածութիւն» անունով յօդուածք (114, 121):

— Ս. Աթոռի Միաբանական Ընդհանուր Ժողովի 1874ի առաջին նիստը Յունուար 10ին (7): Առաջին անգամն է որ Միօնի մէջ կը հանդիպինք այս յիշատակութեան: Նոյեմբերին ալ կը գումարուի (263):

Ցիշենք նաև «Երգ Հայատանի շինական խնճոյից» (267), զինիի մասին աշխարհաբար երկար և զուարթ ոտանաւոր մը:

Ժ. ՏԱՐԻ, 1875

Սիօնի մէջ նիւթերու բաժանումը կանոնաւոր չէ, ինչպէս առկէ առաջ ալ ըստնք, յօդուածները խառն են: Մերթ շատ համանման, նոյնիմաստ յօդուածներով կը կը լցուին թերթին էջները:

Աւելի կրօնական ու բարոյական նիւթերով ճռի է, թէեւ հանդէսին ճակտին վրայ կը մնայ միշտ «ազգային, բանափական և գրափառական» պիտակը, որ ճըշգրիտ որակում մը չէ թերթի բովանդակութեան և ուղղութեան:

Ա. Կրօնական նիւթերու շուրջ թարգմանութիւններ կ'ընէ Զաքար Մ. Համբարձումնեան, իմէ Մարթէնէ: Աւխտաւոր մընէ ան, անցեալ և այս տարիներու մէջ ուխտաւորներէն ուրիշներ ալ թարգմանութիւններ ունին:

«Ամուսնութիւն և ամուսիութիւն եւ կեղցականաց» (212), Մերթ զուրսէն կարեւոր խնդիրներու մասին կը գրէ, զոր օրիուս թերթէ մը (Գօլոս = Զայն) կ'արտատպէ «Քննութիւն ասաւուածաբանութեան վարդապետի աստիճան ստանակու համար» (110), զոր ուսւ մը զբած է Հայ Եկեղեցւոյ մասին, ուսումնասիրելով Ն. Շնորհալիի Դաւանաբանութիւնը: Երկար յօդուած մընէ անորհուրդ և միութեան զործ վերնագիր կրողը, զոր ստորագրած է Խորէն վրդ. Միթթարեան, որ այս տարի բաւական յօդուածներ ունի Սիօնի մէջ:

Բ. Այս տարի իրեւ նորութիւն կը գնէ «Ծաղկաքաղ ամերիքական» մակագիրին տակ՝ կրօնական և բարոյական սիրուն կը տորներ և ոտանաւորներ. — «Յափշտակուած զէնքեր» (145), «Հաւատքով ապրիլ» (177), և երկու ոտանաւորներ՝ «Քրիստոս առ քրիստոնեայն» (180) ու «Մանուկն և Քերովքէն» (181), ինչպէս նաև «Մաղկաքաղ Բրիտանական», քանի մը կրօնական ոտանաւորներ (153), զորս կը թարգմանէ Ցոլս. Թ. Տամկանեան:

Սիօն կը տպէ թէոգորոս պատրիարքի կոնդակը (32), որ Երուսաղէմ չկայ, եւ Ալիի հրովարտակը (37): Հետաքրքրական է «Բեթղեհէմի հայոց ծագումն ու թիւը» (= 100 է աւելի է) (62):

Յունաց վանքի և պատրիարքի ընա-

տրութեան մասին յաճախ կը գրէ և լուրեր կը հաղորդէ: Մասիսէն առնելով՝ կը հրատարակէ կայսերական հրովարտակը (274):

Գ. Ժառանգաւորաց Վարժարանը Մեծ Պահքի վերջին օրերը ուխտաւորներուն յատուկ հանդէս կը սարքէ ամէն տարի, և ուխտաւորներէն մին չնորհակալութեան ճառով մը կը պատասխանէ (25, 78): Կարեւոր է «Ֆողովրդային կրթութիւն ի Զուցիցերիա» յօդուածաշարքը (Թիւ 3, 4, 5):

Դ. Առանձուր քանի մը տրամախօսութիւններ կան այս տարուան Սիօնի թիւերուն մէջ. — «Հակագրութիւն բարտանարար. — Անտօն եւ Աշխարհ» (90, 96): «Միրզայ առ Մասիս և Մասիս առ Միրզայ» (106). Ա. Գ. Բ. ստորագրութեամբ: Եւ «Բարանութիւն. — Տրամախօսութիւն, Քաջ թագաւոր և Վատ թագաւոր» (236):

Մամբրէ վրդ. Մուրկոսեան, Մուրատեան Բասգալի Մուրատ զաւկին մահուան առթիւ «Եղերգ» մը կը գրէ (203), (Եղերգ սխալէ, պէտք է զրել Եղերգ, ինչ որ ճիշդ գրուած է 1877 ի Երդ. Էջին վրայ):

— Մ. վրդ. Մուրատեանց կը հրատարակէ «Տիփտիկոն կամ յիշատակագիրք եկեղեցւոյ» յօդուածը, զոր զբած է Գաբրիէլ զպիր Փոթիշանցի (226):

Միաբ. Ընդհ. Ժողով ապրիլի մէջ (87): Սիօն զրեթէ մատենախօսական չունի, միայն Գրոց ու Բրոցի մասին զբած է (22):

ԺԱ. ՏԱՐԻ, 1876

Այս տարուան Սիօնի մէջ քանի մը նոր ստորագրութիւններ կը տեսնենք. —

Դ. Ա. Շահանեան (Գէորգ սրկ.) զրեթէ ամէն թիւի մէջ բարոյական և կրօնական յօդուածներ ունի: Աշակերտներէն Աւետիս կարապիտեան, ամէն թիւի մէջ, առանց բացառութեան, ոտանաւոր մ'ունի, երբեմն շատ երկար և գրաբար, իսկ Մ. Ա. Յակոբեան (= Մելքոն սրկ.) յետոյ Վահան վրդ.) քրանսերէնէ կը թարգմանէ Պիւֆոնի, Մոլերի, և Եիլլերի կենսագրութիւնները, եւ Յ. Տամկանեան, որ անցեալ տարուընէ սկսեալ թարգմանութիւններ (անգլիերէնէ) և ինքնագիր յօդուածներ ունի:

Ա. Կրօնական. — Մելքիսեդեկ վրդ. և Կրթաբանաւետարանական բանից» կը շարունակուի և կ'աւարտի, «Տաճարի քաջերը» (7) և «Հերմաս և Ռնեսիմ», տրամախօսութիւն (36, 73), որ վերջին և ըրդ. դասն է և Տեղաբակը: Գ. Ս. Շահաննեանի տոաջնորդող կրօնական յօդուածներ զրեթէ ամէն թիւի մէջ — «Ճշմարտութիւնը անմահ է», «Ցիսուս Ցատենի հրէից», «Անձնափորձութիւն» և այլն: Գէորգ սրկ. Խսմայէլացին ալ կը շարունակէ յաճախ զրել և թարգմանել: — «Խորհուրդ փրկազործութեան» (134, 150, ...) թարգմանութիւն գաղիերէնէ, «Երեմիա մարգարէ» (83), թարգմանութիւն անգղիերէնէ Յ. Տամականի կողմէ:

Բ. Բանասիրական գլխուն տակ զրուած է «Մարգը» ընդարձակ ուսումնակիրութիւնը, վերջին երեք թիւերուն մէջ, որ յաջորդ տարուան առաջին 6 թիւերուն մէջ կը շարունակուի և կ'աւարտի, ստորագրած է Գ. Ս. Խսմայէլացի:

Գ. Ասէղազիսական բաժանումին տակ զրուած են Արեւի և Երկրի մասին ընդարձակ տեղեկութիւններ, վերջին 5 թիւերուն մէջ, որ կը շարունակուի մինչև յաջորդ տարուան կէսը:

Դ. Պատմական մակագրին տակ զետեղուած է Աստուածատուր վրդ. (ապա եպս.) Տէր Ցովհաննէսեանի թարգմանած յօդուածաշարքը, Ցունաստանի և Եղիպտոսի ապշտամբութեան ու Խուսաց պատերազմի և Բ. Դրան մասին Ծիփաթ փաշայի զրի առած խնդիրներն ու դէպքերը, որ նոյնպէս շարունակելի է:

Ե. Կննագրական. — Մ. Սրկ. Ցակորեան ֆրանսերէնէ կը թարգմանէ Պիւֆոնի (153, 181), Մոլիէոնի (205, 232) և Շիլէրի (257, 280 և ԺԲ. Տարի 18, 38) կհնսագըրութիւնները:

Զ. Ժառանգաւորաց Վարդարանի բաժինը ճոխ է, Վարդանանց հանդէսի ճառը, զոր խօսած է Գ. Ս. Խ. կը տպուի Սիօնի մէջ (25): Իսկ ժառանգաւոր ներէն Աւետիս Կարապետեան, որ առանց բացառութեան Սիօնի այս տարուան ամէն թիւի մէջ ուտանաւոր մ'ունի, կը զրէ «Երթ Վարդանանց յԱւարայր» (33): Դպրոցի տարեկան

քննութիւնը տեղի կ'ունենայ Մարտ 8-19ին (49): «Խօսակցութիւն ազգի ներկայ վիճակին վրայ», (50) Ժառանգաւորաց կողմէ կը ներկայացուի, աշակերտներու յօդուածները կը շատնան: Աւետիս Կարապետեանի ոտանաւորներէն ոմանք բաւական սիրուն են և ներշնչումով զրուած: Լաւ հայկաբան է, սահուն զրաբարով կը յօրինէ իր քերթուածները: 1876ի և 1877ի Սիօնի բանաստեղծն է ան: Երբեմն ոտանաւոր թարգմանութիւններ ալ կ'ընէ (էջ 79): Մերթ երկար ոտանաւորներ ալ կը ստորագրէ: — Եսայի պատրիարքի անուան տօնախմբութեան առթիւ (15 Յուլիսին) ոտանաւոր ուղերձ մը կը զրէ, «Որ ընդ այս այգուն զմութիւն ընդ լուսոյն քողաձիգ . . . բառերով կը սկսի», զոր կ'եղանակաւորէ Գէորգ Պ. Գէորգեան, հայկական ձայնագրութեամբ ապուած Սիօնի մէջ (148-159):

Է. — Հետաքրքրական է «Կոնկլաւի» (պատրող կարտինալներու ժողովի) մասին զրուած յօդուածը (44), և «Ամուլուայի հանդէսը աւստրիական արքունիքին մէջ» (105). — Կայսրը և կայսրուհին քրիստոնէական խոնարհութեան սկզբունքով — թէև քիչ մը ցուցամոլ ձևեկանութեամբ — կը լուսն 12 ծերունիներու և 12 պառաւներու ոտքերը:

— Սիօնի վերջին երկու տարիները աւելի ճոխ կ'երեւին, բաղդատելով միւս տարիներուն հետ, մանաւոնդ առաջին տարիներուն հետ, երբ Տ. Սաւալոնեանց կը խմբագրէր զայն: Թէև գասաւորումը դարձեալ կանոնաւոր չէ: Մերթ կը տեսնենք, իր ուղղութեանէն զուրս յօդուածներ ալ կը տպէ: զոր օր. «Լայրցիկի և վաճառականութեան» մասին (15):

Ազգային ինդիքներով ևս կը զրագի, և մերթ կը զրէ այդ մասին. — Մելուէն կ'արտատապէ «Ազգայնութեան» վրայ զրուած երկար յօդուածը, Ս. Մանդինեանի: Կը հրատարակէ Փորձ թերթի «Յայտարարութիւնը»:

Հատ քիչ գիրքերու մասին միայն կը մատենախօսէ, և այն ալ հազիւ քանի մը խօսք (մասնաւորաբար Ս. Աթոռի տպարանէն լոյս տեսած գիրքերու մասին), և Յանաջարանը կ'արտատապէ:

ԺԲ. ՏԱՐԻ, 1877

Ամսագրի ճակտին վրայ, վերջին տարին, աւելցեր է նաև ուսումնական որակումը, ինչ որ ճիշդ էր քանի որ կրթուկան եւ դպրոցական նիւթերով եւ խնդիրներով բաւական չատ կը զբազի:

ԺԱ. տարուան վերջին եւ ժԲ. տարուան առաջին թիւերուն յօդուածները միշտ հետեւեալ կարգով են.— կրօնական բարոյական մը, Գ. Ս. Շահանեանէ, ուսանաւոր մը՝ Աւետիս Կարապետեանէ, Ասեղազիտական մը, բանասիրական մը (մարգը), կենսագրական մը (Շիլէրի)՝ Մ. Ս. Յակոբեանէ, պատմական մը, Աստուածատուր եպիսկոպոսէ եւ ժամանակագրականը:

Ա. Կրօնական յօդուածներէն կ'արժէ յիշել.— «Կարեւորութիւն ուսման Ս. Դրոց» Գ. սրկ. Շահանեանի զրչէն, (թիւ 5, 6, 7, 8) նոյն գրչէն «Սամարացի կինը» . (թիւ 9, 10 11 12):

Բ. Բանասիրական բաժնին մէջ դրուած է «Արբահամ Գ. Կաթողիկոսը» (թիւ 3, 4) ինչպէս նաև «Բնագիտութեան ենթագրութեան վրայ պարզ խօսակցութիւնը», մանկավարժական զրութեամբ՝ պատիկութերուն սորվեցնելու համար բնագիտութեան եւ տիեզերագրութեան դասերը. ֆրանսերէնէ թարգմանած է Մ. Ս. Յակոբեան (Դ. թիւէն սկսեալ՝ ամէն թիւի մէջ կայ). «Մարդկային կեանքը» (թիւ 3, 4): «Ուղղեցրական» անունին տակ զետեղուած է «Ուղեւորութիւն ի Ս. Էջմիածին» . (գրեթէ ամէն թիւի մէջ): Աստուածատուր վրդ. էջմիածին կ'երթայ եպիսկոպոս կը ձեռնադրուի, եւ վերադառնալով զրի կ'առնէ իր ուղեւորութիւնը:— (Այս տարի Դարրիէլ սրկն. ալ որ 8 տարիէ ի վեր սարկաւագութիւն կ'ընէր, իբրև ուսուցիչ, տեսուչ դպրոցի, խմբագիր Սիօնի, վարդապետ կը ձեռնադրուի Յուլիս Յին, Շահակ անուանակոչութեամբ, 4 ընկերներով, ուրոնցմէ են Յակոբ վրդ. Սանասարեան՝ Վանցի, և նշանաւոր Ղեւոնդ վրդ. Մաքուտեան:

Գ. Ուսումնական . — Ժառանգաւորաց վարժարանի նոր տարուան հանդէս եւ ճառներ (4). տարեկան քննութիւնը եւ պարգեւաչնութիւնը, եւ ամագերջի հան-

դէս (30).— Աւետիս Կարապետեան 5 ստանաւորներ ունի սյս տարուան Սիօնի էջերուն մէջ, (6 եւայլն), — Յունուար 20ին կը գրէ իր աւարտական քննութեան քերթուածը, որուն նիւթը քննիչները նըշանակած են, իբրեւ փորձ իր հայկարանութեան. նիւթն է «Ճեղքը կաս ի քուն Տէր մէր Տէր» (29), գրաբար, զանազան չափերով տուներու բաժնուած: Քննութիւնները մեծ յաջողութեամբ անցուցած է. Ուսանաւորներէն երկու քը թարգմանութիւն են, մին Վ. Զիւկոյէն, «Մովսէս ի վերայ Նիւեայ», (= Նեղոսի), եւ միւսը՝ Լամարթինէն «Խաչելութիւն» (149):

Դ.— Անցեալ տարուան յօդուածաշարքերէն ումանք կը շարունակուին, զոր օր. Պատմականը, Կենսագրականը, (Շիլէր), Բանասիրականը, (մարգը) եւ Աստեղագիտականը: Բանասիրականին մէջ զետեղուած է մարդկային կմախի մը, իբրեւ օժանդակ օրինակ, թէև պատկերազարդ չէ Սիօն, բացի ճակտի պատկերէն, որ մինչեւ վերջին տարին կը դրուի:

— Թարգմանութիւնները շատցած են վերջին տարիները:

— Ամէն տարի, այսպէս 288 էջնոց ստուար հատոր մը կը կազմէ Սիօնի հաւաքածոն:

Այս տարուան Սիօնի գլխաւոր յօդուածագիրներն են, Գ. սրկ. Շահանեան, Մելքոն սրկ. Յակոբեան (ապա Վահան վրդ.) (թարգմանութիւններ), Աստուածատուր եպս, եւ Աւետիս Կարապետեան:

### ՍԻԾՆԻ ՄԷՋ ՏՊՈՒԱԾ ԳԻՒԲԵՐ

Վերջացնելէ առաջ, կարեւոր կը նկատեմ հոս նշանակել ա'յն գիրքերը, որոնք Սիօնի էջերուն մէջ ալ լոյս տեսած են. նաև ա'յն յօդուածաշարքերը եւ զիրքերը՝ որոնք առանձին զիրքով չեն տպուած:

### Ա. ԳԻՒԲԵՐ, ՏՊՈՒԱԾՆԵՐ

1. — 1866-7ին. Սամուէլ Ռաբբիի «Գործ Ռակիենիկի». տպուած՝ 1867ին:
2. — 1867ին «Ճառք Պարոցականք» եւ «Ճառք»:
3. — 1869ին. «Կենսագրութիւն Բասգաւայ» թրգմ.:

ԺԲ. ՏԱՐԻ, 1877

Ամսագրի ճակտին վրայ, վերջին տարին, աւելցեր է նաև ուսումնական որակումը, ինչ որ ճիշդ էր քանի որ կրթուկան եւ դպրոցական նիւթերով եւ խնդիրներով բաւական չատ կը զբազի:

ԺԱ. տարուան վերջին եւ ԺԲ. տարուան առաջին թիւերուն յօդուածները միշտ հետեւեալ կարգով են.— կրօնական բարոյական մը, Գ. Ս. Շահանեանէ, ուսանաւոր մը՝ Աւետիս Կարապետեանէ, Ասեղազիտական մը, բանասիրական մը (մարգը), կենսագրական մը (Շիլէրի)՝ Մ. Ս. Յակոբեանէ, պատմական մը, Աստուածատուր եպիսկոպոսէ եւ ժամանակագրականը:

Ա. Կրօնական յօդուածներէն կ'արժէ յիշել.— «Կարեւորութիւն ուսման Ս. Դրոց» Գ. սրկ. Շահանեանի զրչէն, (թիւ 5, 6, 7, 8) նոյն գրչէն «Սամարացի կինը» . (թիւ 9, 10 11 12):

Բ. Բանասիրական բաժնին մէջ դրուած է «Արբահամ Գ. Կաթողիկոսը» (թիւ 3, 4) ինչպէս նաև «Բնագիտութեան ենթագրութեան վրայ պարզ խօսակցութիւնը», մանկավարժական զրութեամբ՝ պատիկութերուն սորվեցնելու համար բնագիտութեան եւ տիեզերագրութեան դասերը. ֆրանսերէնէ թարգմանած է Մ. Ս. Յակոբեան (Դ. թիւէն սկսեալ՝ ամէն թիւի մէջ կայ). «Մարդկային կեանքը» (թիւ 3, 4): «Ուղղեցրական» անունին տակ զետեղուած է «Ուղեւորութիւն ի Ս. Էջմիածին» . (գրեթէ ամէն թիւի մէջ): Աստուածատուր վրդ. էջմիածին կ'երթայ եպիսկոպոս կը ձեռնադրուի, եւ վերադառնալով զրի կ'առնէ իր ուղեւորութիւնը:— (Այս տարի Դարրիէլ սրկն. ալ որ 8 տարիէ ի վեր սարկաւագութիւն կ'ընէր, իբրև ուսուցիչ, տեսուչ դպրոցի, խմբագիր Սիօնի, վարդապետ կը ձեռնադրուի Յուլիս Յին, Շահակ անուանակոչութեամբ, 4 ընկերներով, ուրոնցմէ են Յակոբ վրդ. Սանասարեան՝ Վանցի, և նշանաւոր Ղեւոնդ վրդ. Մաքսուտեան:

Գ. Ուսումնական . — Ժառանգաւորաց վարժարանի նոր տարուան հանդէս եւ ճառներ (4). տարեկան քննութիւնը եւ պարգեւաչնութիւնը, եւ ամագերջի հան-

դէս (30).— Աւետիս Կարապետեան 5 ստանաւորներ ունի սյս տարուան Սիօնի էջերուն մէջ, (6 եւայլն), — Յունուար 20ին կը գրէ իր աւարտական քննութեան քերթուածը, որուն նիւթը քննիչները նըշանակած են, իբրեւ փորձ իր հայկարանութեան. նիւթն է «Ճեղքը կաս ի քուն Տէր մէր Տէր» (29), գրաբար, զանազան չափերով տուներու բաժնուած: Քննութիւնները մեծ յաջողութեամբ անցուցած է. Ուսանաւորներէն երկու քը թարգմանութիւն են, մին Վ. Զիւկոյէն, «Մովսէս ի վերայ Նիւեայ», (= Նեղոսի), եւ միւսը՝ Լամարթինէն «Խաչելութիւն» (149):

Դ.— Անցեալ տարուան յօդուածաշարքերէն ումանք կը շարունակուին, զոր օր. Պատմականը, Կենսագրականը, (Շիլէր), Բանասիրականը, (մարգը) եւ Աստեղագիտականը: Բանասիրականին մէջ զետեղուած է մարդկային կմախի մը, իբրեւ օժանդակ օրինակ, թէև պատկերազարդ չէ Սիօն, բացի ճակտի պատկերէն, որ մինչեւ վերջին տարին կը դրուի:

— Թարգմանութիւնները շատցած են վերջին տարիները:

— Ամէն տարի, այսպէս 288 էջնոց ստուար հատոր մը կը կազմէ Սիօնի հաւաքածոն:

Այս տարուան Սիօնի գլխաւոր յօդուածագիրներն են, Գ. սրկ. Շահանեան, Մելքոն սրկ. Յակոբեան (ապա Վահան վրդ.) (թարգմանութիւններ), Աստուածատուր եպս, եւ Աւետիս Կարապետեան:

### ՍԻԾՆԻ ՄԷՋ ՏՊՈՒԱԾ ԳԻՒԲԵՐ

Վերջացնելէ առաջ, կարեւոր կը նկատեմ հոս նշանակել ա'յն գիրքերը, որոնք Սիօնի էջերուն մէջ ալ լոյս տեսած են. նաև ա'յն յօդուածաշարքերը եւ զիրքերը՝ որոնք առանձին զիրքով չեն տպուած:

### Ա. ԳԻՒԲԵՐ, ՏՊՈՒԱԾՆԵՐ

1. — 1866-7ին. Սամուէլ Ռաբբիի «Գործ Ռակիդնիկի». տպուած՝ 1867ին:
2. — 1867ին «Ճառք Պարոցականք» եւ «Ճառք»:
3. — 1869ին. «Կենսագրութիւն Բասգաւայ» թրգմ.:

4. — 1871ին. «Երկումեայ պանդխտութիւն ի Հապէշիստան» . Սիօնի մէջ ամբողջ լոյս չէ տեսած, այլ մասեր եւ թղթակցութիւններ :
5. — 1871ին. «Ա. Յակոբի սեպհականութեան խնդիր» :
6. — 1871-6ին. Մ. Վ. Մուրատեանի «Կրթարան Աւետարանական Բանից» 8 տետրակ :
7. — 1871ին. «Լարգադրութիւն առողջութեան» :
8. — 1872ին. «Երկու խօսք եկեղեցւոյ պաշտօնէից ուղղուած» . (Մամրէ վրդ. Մարկոսեան)
- Բ. ԱՌԱՆՉԻՆ ԶՀԱՏԱՐԱԿՈՒԱԾՆԵՐ
1. — 1866ին. Ա. Շիրակացիի «Հարցմունքուարանականք» :
2. — 1866-69. «Առաքինի եւ քաղաքակիրթ պատանի» :
3. — 1866-1870. «Ատորազրութիւն հայկածոր եւ Ռուսան Գաւառաց» :
4. — 1870ին. Կատոնի «Յաղագ բարոնք կենցաղավարելոյ» :
5. — 1873ին. «Դաստիարակութիւն կանանց» . Ա. Պ. Վ.
6. — 1873ին. «Առողջական» Մամրէ վրդ. Մարկոսեան :
7. — 1876-7ին. «Մարդը» . (թրգմ. Գէորգ սրկ. Խմայէլացի)
8. — 1876-7ին. «Աստեղագիտական»
9. — 1876ին. «Պատմական» . թրգմ. Աստուածատուր վրդ. Տէր Յովհաննէսեան :
10. — 1877ին. «Բնագիտութեան եւ տիեզերագրութեան վրայ պարզ խօսակցութիւն» . (թրգմ. Քրանսերէնէ, Մելքոն սրկ. Յակոբեան) :
11. — 1877ին. «Ուղեւորութիւն ի Ս. Էջմիածին» . Աստուածատուր եպիս. Տէր Յովհաննէսեան :

ՍԻԹՆԻ ԽՄԲԱԳԻԲՐՆԵՐՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԲ

Հոս զը զնենք Սիօնի զլխաւոր խմբագիրներու եւ աշխատակիցներու ցանկը,

1. — Տիգրան Հ. Թ. Սուլալանեանց . խըմբագիր . 1866-1867 :
2. — Ալեքսան Սրապեան Կէյլէցի . (Կիւրեղեպս.) աշխատած է 1867-1871ին :
3. — Դարեզին Մուրատեանց (Մելիսենեպեկ եպիս.) Խմբագիր . 1868-1875?
4. — Աստուածատուր վրդ. Տէր Յովհաննէսեան (ապա եպիս.) 1868-77. աշխատակցած է պատմական եւ ուղեգրական յօդուածներով :
5. — Խորէն վրդ. Միսիթարեան . 1875-1877ին :
6. — Կարապետ Եազըճեան (Մամրէ եպս. Մարկոսեան) . 1767-77ին, բարոյական, առողջական, ոտանաւոր ևայլն :
7. — Յարութիւն Սարկ. Կէօմիւքճեան (Մազուք վրդ.), 1868-9ին, առակենք, ոտանաւորներ : ևայլն :
8. — Յակոբ Ա. Անոյշեան (Գաբրիէլ վրդ). 1868 :
9. — Գաբրիէլ Մրկ. Խապայեան (Սահակ Վեհափառ) 1872-7, Խմբագիր, 1876-1877ին ?:
10. — Կարապետ Սարկ. Տէր Մինասեան (Վահան վրդ.) 1870-7. առակենք, ոտանաւորներ, ազգային կեանքէ խնդիրներ :
11. — Աւետիս Կարապետեան (աշակերտ). 1876-7, քերթուածներ :
12. — Գէորգ Սարկ. Խմայէլացի (Գէորգ եպս. Երէցեան). 1874-7. բարոյական, գիտական, և թարգմանութիւններ :
13. — Գէորգ Սարկ. Շահաննեան . 1886-7. Կրօնական-բարոյական :
14. — Մելքոն Սարկ. Յակոբեան (Վահան վրդ.) 1876-7. կենսագրական թորգմանութիւններ :
15. — Մկրտիչ (Կարապետ) Սրկ. Տէր Ստեփաննեան (Մաղաքիս եպս.) 1871-7 :

## Բ. ԳՈՒՐՍԽՆ (ԱՇԽԱՐՀԱԿԱՆՆԵՐ)

1. — Յ. Ա. Քիւրքճեան. 1866-7. բարոյական թարգմանութիւններ :
2. — Ա. Յ. Այվազեան. 1871-2. թարգմանութիւն բանասիրական :
3. — Գէորգ Աւետեան Զաքարեանց. 1871-1872ին :
4. — Յովհ. Թ. Տամկաճեան, 1875-6. կրօնական և բանաստեղծական թարգմանութիւններ, անգլիերէնէ :
5. — Զաքար Մ. Համբարձումեան. 1874. կրօնական թարգմանութիւններ :

— Ինչպէս կը տեսնուի, ոչ-միաբան աշխատակիցներ շտո քիչ ունեցած է Սիօն. զրեթէ ամէնքն ալ ներսէն են, վարդապետ, ուսուցիչ կամ աշակերտ :

Ահա Սիօնի հին լրջանի 12 տարրուան բովանդակութիւնը. Ընթերցողին կը մնայ եղբակացնել անոր նպաստակը և կատարած օգտակար գերը: «Ուսոն իր ժամանակին փնտոռուած ամսաթերթը եղաւ Հայ ժողովուրդին մէջ, իրեւ արտայայտութիւնը ողջմիտ ուղղութեան մը, իսկ մայրավանքիս ներսն ալ հիւնալի ազդակ մը դար-

ծու ուսումնական և դրական շարժում մը ստեղծելու թէ՛ Միաբանութեան և թէ՛ մասնաւորապէս ժառանգաւորաց Վարժարանին, որուն աշակերտները Սիօնի սիւնակներուն մէջ փորձեցին իրենց զրչին առաջին արժէքները (Սիօն. Նոր Երջան, Ա. Տարի, 1927, էջ 3):

Սիօն գաղրեցաւ 1877ին, ժամանակի քաղաքական և տնտեսական զանազան պատճառներով, և 50 երկար տարիներ լուելէ վերջ, մեր օրերը, 1927ին վերստին սկսաւ հրատարակուիլ, մեր մեծ վարդապետին և հայ զրականութեան մեծ վարդապետներէն երջանկայիշատակ Դուրեան եղիչէ պատրիարքի օրով, երբ անոր հոգեւոր և մտաւոր տաղանդները վերածնունդի սերմերը ցանեցին Ս. Յակորի կրթակոն և զրական անդաստանին մէջ. Նոր ծրագրով և ուղղութեամբ և արժէքաւոր բավանգակութեամբ, որու առաջին և տարուան աշխատանքին մէջ մեծ բաժին մ'ունի Կիլիկիոյ Վեհաչնորհ Աթոռակից Տ. Տ. Բարզէն Վեհափոռ, և մինչեւ այսօր Սիօնի բարձունքին կը տարածէ հաւտաքի և սիրոյ պատգամները Հայ եկեղեցւոյ հորազատ գաւակներուն, Ս. Աթոռի արժանաւոր զահակալին հովանիին ու զորովին տակ:

Սիօն ՎԱՐԴԱՊԵՏ

